





# ՆԵՏԱ

(ՄԱՄԻՍ ՊԱՏՄԱՆՔ)

35/3 42

Թարգմանելու թարգմանելու

ԿՐԻԳ-ՈՐ ԹԻՎԻ-ԹԻՎԻ-ՀԱՅԵՍ.Ն



ՎԱՐՆԱ

ԱՐՏԱՍՊԵԱԼ «ԿՐԱԿՈՒՆՔ» ԼՐԱԳՐԻ

IMPRIMERIE ORIENTALE, VARNA.

1900

# ՎԵՏԱ

(ՄԱՄԻՍ ՊԱՏՄԱԾՐ)

Եղի, եղի, քաջըդ Պաշտամեան,  
Արքացի՛ր քն խոր քունի,  
Եւ ազգին դեմ Օսմանեան  
Պուղկարները սա'ր զինէ :

Պուլկ, Երգ

Թուրքին հետ բարեկամու-  
թիւն չըպար:

Ազգ, առած

## Ա.

Շատ առաջ պատահեցաւ աս, ես հա-  
զիւ կը յիշեմ, որովհետեւ գեռ փոքր  
էի, հազիւ երեք թիզ հասակով։ Կապ-  
րէի ինչպէս ամեն տղայ որ հոգ չու-  
նի. թո'զ հոգ ընեն մեր ծնողներ։ Ան-



զամ մը կրակին քով անկիւն մը նըստած՝ ձեռքերս կը տաքցնէի — կը մսէի : Փայտերը կը վառէին վառարանին մէջ ու ատեն ատեն կը ճարձատէին . ես մէկ ձեռով ունելին կը բռնէի, կրակին հետ կը խաղայի ու մեծ կառները կը կոարէի որ կայծ ելլայ, իսկ միւս ձեռյով կատուն կը բռնէի, որ ծունկերիս կուգար կը կծկուէր : Այս կատուշատ դեղեցիկ էր, մազը դեղին, սեւ ու ձերմակ էր, իսկ ականջները կարմրկեկ էին. կատուն զլուխը ետեւի թաթերին անցուցած ու կոկորդովն ալ անանկ անոյշ կը մլաւէր, որ ինծի ալ մրափերու փափաք կուգար : Մայրս բազար գացած էր ծախելու եւ գնելու համար, իսկ հայրս փայտ կտրելու գացած էր անտառ : Տունը ինչ զատ մէկ կը չկար, ամեն տեղ ամայութիւն եւ այս մեռելային լոռութեան մէջ տեղ ա-

կանջիս քովէն տեսակ տեսակ ձայներ կանցնէին. մերթ ձանձ մը կը թոշի ու ականջիս տակ կերպէ իր տիսուր երգը, որ կը նմանէր Տէր Բէնչօի «Տէր ողորմեա»ին զոր կերպէր մնուել թաղած ատենը, մերթ աքաղազը կը խօսի ցանկին վրայ, մերթ հաւ մը կը կարկաչէ քովի տան մէջ, մերթ մանկական ձայն տկանջիս կը համնի, «Հէյ. Սէմքօ, գնղակը բե՛ր» կը պոռայ տղայ մը ու դարձեալ լոռութիւն կը տիրէ :

Այս ատեններ մեր գեղը ամեն շաբաթ բազար կըլլայ : Շատ գիւղերէ ու քաղաքներէ վաճառականներ ու հրէաներ կուգային ապրանք ծախելու : Թիւրքերը կը բերէին ինձոր, տանձ, գեղձ, ծիրան, խաղող եւ ուրիշ տեսակ միրգեր, Պուլկարները կը ծախէին բրինձ, կարմիր պղպեղ, բակլայ, սոխ, կաղամբ եւ ուրիշ շատ տես-

սակ բանջարեղին. իսկ շօբերը կը բերէին ձաւար, սեւ ցորեն, կորեակ, ենդիպտացորեն ու գարի: Խոշոր մարդեր են մեր շօբերը, մեծ, հզօր մարդեր — անոնց թիկունքը Քլալէվիլ Մտրքօի (1) թիկունքին կը նմանին. իսկ ձեռքերնին երկաթի պէս են: Երբ կը նայիս այս Շոբերին, կը խորհիս եթէ ասոնցմէ մէկը միմիայն երկու մատովը սեղմէ քեզ, հոգիդ ակռաներէդ դուրս կը ցատկէ. բայց եթէ քիչ մը աւելի մօտէն դիտես, պիտի տեսնես որ մեծ կուրծքերը ունին փոքր ու երկչոտ սրտեր: Մեր մէկ Սթարա-Բլանացի Պուլկարը կրնայ երեք շօբ ծեծել: Բայց ինչո՞ւ այս այսպէս է:

Զփուժները կը ծախեն ամին տեսակ մանր մունք բաներ. անոնց քով կը

(1) Պուլկարների Հերակլեսը:

դանաս կտաւ, ժապաւէն, կոճակ, սեւ պղպեղ, մաղտաքէ, ծծումբ, ասեղ, զանազան տեսակ զեղեր եւ աշխարհի մէջ դանուած ուրիշ ամեն բան: Իսկ մեր կիսեր գուլպայ կը հիւսեն, չուխայ կը բանին, կը տանին բաղարը կը ծախեն՝ եւ ինչ որ առնեն անով իրենց պէտք եղածը կը գնեն: Վայ աղքատներին: Հինդ վեց կին կը ժողուուին, պարկ մը ցորեն կի գնեն ու իրենց մէջ կը բաժնին: Բայց մէկ պարկ հաճարը կը բաժնոյ միթէ վեց տուն կերակրել: Վայ է եկեր աղքատների դլխին. ամբողջ շարաթը աշխատէ եւ ուտելու հաց վրգաներ:

Ես զոյգ մը գուլպայ հիւսած ու մօրս տուած էի որ ծախէ ու ինծի բան մը գնէ: Մայրա առաւ զանոնք, դիտեց, ժպանցաւ ու ըսաւ. «Էհ, Լիլա՛, ո՞րի ժպանցաւ ու ըսաւ. Ահա գործդդ. հայտէ ծախեմ, քու առաջին զործդդ.

զանիկայ կատուին հաղցնենք, որովհետեւ առ գուլպաներ առաջին գործածներդ են : » Մեր գիւղը մինչեւ հիմա ալ սովորութիւն կայ որ, երբ փոքր աղջիկ մը առաջին անգամ զուլպայ հիւսէ, նախ կատուին կը հաղցնեն ու յետոյ գետը կը նետեն : Եւ ասիկայ անոր համար կընեն որ մեր զուլպաներ միայն մերկերն ու բոկոտները ծածկեն, ինչպէս է կատուն, եւ մեր դործ այնպէս արագ երթայ, ինչպէս գետը կը տանի գուլպաները :

— Ե՞ն, մայրիկ, առ զուլպաներ առաջին են միթէ : Միթէ մինչեւ հիմա երեք զոյգ չնետեցիր. առ գուլպաներ չորրորդ են, ըսի :

Մայրս համբուրեց զիս ու ծախելու գնաց իմ տաժանելի գործը եւ ես անհամբերութեամբ անոր կըսպասէի. ժամ առաջ տեսնել կուզէի թէ քննի

փարայի պիտի ծախէ ու ի՞նչ պիտի գնէ իւ վաստակին փոխարէն : Անտարակոյս անուշ բան մը պիտի գնէ էր ինձէ. զլուխս սկսաւ թմրիլ սպասելէն. վայրկեանը ինձի օրէն աւելի երկար կերեւէր, իսկ ժամը՝ տարիէն. Կըսպասեմ ու կըսպասեմ եւ նա զարձեալ չի գար : « Ճէր իմ մտածեցի, ինչո՞ւ չի գար. ի՞նչ կընէ հոն այսքան երկար ժամանակ : » Վերջապէս լրկիւղը տիրեց վրաս : Քանի մը անգամ վեր ելայ ու պատուհանէն նայեցայ. քանի մը անգամ փողոց ելայ ու ասզին անդին զիտեցի, նորէն ետ դարձայ ու կրակին քով նատեցայ : Եւ այսպէս ինչպէս նըստեր եմ անանկ ալ քնացեր եմ :

Զեմ գիտեր երկա՞ր ատեն քնացեր եմ, երկար ատեն մրափեր եմ, միայն աս կը յիշեմ որ զիս արթնցուց տեսակ մը աղմուկ ու ձայն, որ լսելի եղա

մեր բակէն։ Արթնցայ ոռքի կանգնեցայ ու դէպի դուռ խոյացայ տեսնելու համար թէ ի՞նչ եղած էր հոն։ բայց դեռ բակը չհասած, ներս մտաւ մայրս, ու ըստ ահարեկ։

— Շուտ, Լիլա, շուտ ըրէ, սիրելիք զաւակս։ Օգնէ ինձի պահելու սաները ու մնագին կարասիները։ Հայտե շուտով, զաւակս սաները թեր։

— Ինչո՞ւ, մայրիկ, հարցուցի ես։

— Տէլիպաշիները կուզան, Տէլիպաշիները զաւակս, ըստ մայրս ու ըստ կսաւ խենդի պէս տան մէջ երթալ գալ։ չգիտէր խեզը առաջ ո՞րը պահէ։ Սյսպէս կրլայ այն ամենուն ուրոնց անակնկալ փորձանք մը կը պատահի։ կին մը զատարկ կուչ մը առեր ու տարեր է զայն մինչեւ անտառ պահելու։ մինչդեռ իր տունը ամեն աեսակ կարասիներով լի էր։ Երբոր Քըր-

ճալիներն այլեցին մեր գիւղը, ուրիշ կին մ'ալ անօթի մը մէջ կը գնէ իր մանեակը ու ապարանջանները ու կերթայ ջրհոր նետելու, բայց երկիւզն այնքան մեծ կ'ըլլայ, որ՝ փոխանակ անօթին տղան ջրհորը կը նետէ։

Ես քամուած մնացի տեղս ու աչքերս կը թարթափէի. վասնզի մօրմէս աւելի վախցայ։ Տղու վախը միշտ մեծի վախէն աւելի է. մեծը գիտէ ի՞նչ բանէ վախնալը եւ ինչի՞ համար վախնալը, իսկ տղան թէ՛ մժեղէն եւ թէ՛ արջէն հաւասարապէս կը վախնայ։

Մեր տունը թագստոց մը կար զոր շինած էր պապս, գէշ ժամանակների համար. այս թաքստոց տախտակամածին տակ կը գտնուէր, մայրս բացազայն ու պոռաց.

— Բե՛ր, Լիլա, բեր, զաւակս, շուտ եղիր։

— Եւ ի՞նչ քերեմ, մայրիկ, հարցուցի:

— Ամենքը, ամենքը բե՛ր, ըստւ:  
ես երկիւղէս չէի գիտեր ի՞նչ տա-  
նիմ եւ ձեռքս բռնած ունելին ու կա-  
տուն վազելով անոր տուի: Մայրս  
բարկացաւ ու պոռաց սոսկալի հեր-  
պով, «կաթսանեքը ու սաները տուր  
կըսեմ կոր քեզի, խենդեցար ի՞նչ ե-  
ղաւ քեզի:

Մեր զրացիներ թագստոց չունէին,  
ուստի սկսան մեր տունը քաշքշել տե-  
սակ տեսակ քուրջեր, աման, զգեստ,  
կտաւ, գորգ, թազիք, մեծ ու պղտիկ  
լեցուն սնառուկներ ու տուփեր, որոնց  
մէջ լեցուցեր իրենց ամբողջ հարստու-  
թիւնը, արծաթէ դօսի, մանեսի, տ-  
նուր, նարօտ, պատկեր, կանթեղիկ  
եւ ուրիշ զանազան գոյքեր, ու սմինք  
թագստոց իջեցուցին:

Պէտք է ըսեմ որ մեր թագստոց շատ  
մեծ էր, Պապս զիտէր ըրածը: Երբ ալ  
ամենքը ողահունցան ու դուռը գոցե-  
ցինք, բալոր կիները սկսան կոծել մի-  
ածայն, կարծես թէ իրենց որդիները  
կը թազէին: Սոսկալի էր այդ ժամա-  
նակ:

Թագստոցի դուռը անանկ վարդե-  
տութեամբ մը շինուած էր որ չէ թէ  
միայն թուրք Տէլիսպաշիները, այլ եւ  
Յոյն վարդապետներն անգամ չպիտի  
հասկնալին որ այդ դուռի տակ կ'գրտ-  
նուի ամբողջ թազին, հարստութիւնը:  
Սստուած դիտէ որքան արցունք եւ որ  
քան քրածինք թափուած էր այդ ըս-  
տացուածքին վրայ, որ հիմա գետին  
կը թազուէր մինչեւ անձանօթ ժամա-  
նակ: Ո՞վ կինդանի պիտի մեայ եւ ո՞վ  
ոլիտի գտնէ իր ինչքը ամբողջ ու ան-  
քաս: — Սստուած դիտէ: Անանկ թա-

դաւորութեան մը մէջ կապրինք, ուր  
մեռելներն իսկ խաղաղութիւն ու մը-  
խիթարութիւն չունին։ Մենք չենք  
կրնար ըսել մեր մեռելներին։ «Հողեր-  
նիդ թեթեւ լինի» վասնզի այդ հողը  
դրեթէ ամեն օր կը թրջուի իրենց գա-  
ւակների արիւնով։ Եթէ ամեն քար  
լեզու ունենար, եթէ ամեն ծառ կա-  
րենար խօսիլ, եթէ ամեն խոտ կարե-  
նար պատմել եւ եթէ այս ամէնքը ըս-  
կոէին խօսիլ միասին, դարձեալ չպիտի  
կրնային հարիւր տարիի մէջ պատմել  
մեզ թէ որքա՞ն նեղութիւն եւ տառա-  
պանք կրած է մեր աղզ, եւ եթէ  
մարդ սկսի փորել, մինչեւ ինը կան-  
գուն խորութեամբ նահատակների ոս-  
կրներ կրնայ գտնել։ Դառն է եղած  
մեր կեանք, դառն է մինչեւ հիմա։

Մայրս երբոր պահեց բոլոր թանկա-  
շին իրերը, միտքն եկաւ հայրս։ «Բայց

ինչու չպար հայրդ, կը մրմնջէր մինչեւ  
Պոտկանեան անտառը գացած ըլլալու է  
փայտ կտրելու . . . խենդեցեր է այս  
մարդ . . . ։ Անտառի փայտ պիտի  
վառէ ինծի, թող Տէլիպաշիները մոր-  
թնն զինք որ խելքը վլու խը գայ . . . »  
Կնիկի խելք, երբոր ինքը մէկը սիրէ  
գնչունիի նման յիշոց կը թափէ վրան։  
Սակէ հառկցիլ մարդկային սիրտերը։  
Բայց ահա հայրիկը կուգայ ու նտեւէն  
կը բնրէ նէտան։ Փայտ չէր բերած հե-  
տը։ Մինչեւ հիմա ալ կերեւի հօրոտըժ  
զոյն ու զարհուրնի դէմքը, նւ մինչեւ  
հիմա կենդանիի պէս կը պատկերանայ  
աչքերիս առջեւ։ Իսկ նէտա՞։ Պատ-  
ամմ քիչ մ'ալ ձեզ նէտայի մասին։ նէ-  
տա մեր գրացուհին ու մայրիկիս աղ-  
գականն էր։ Տեսնայիք ի՞նչ գեղեցիկ  
աղջիկ էր նէտան։ Հորհալից, զուարթ,  
քաղցրախօս ես մինչեւ այսօր կը յի-

շեմ անոր յտտակ ձայնը ու գեղեցիկ  
երգերը :

Այս ատեններ Նէտա տաօնը ինդ տա-  
րեկանէն աւելի չկար : Մազերը մե-  
տաքսի կր նմանէին, խարտեաշ. աշ-  
քերը սև էին բալի, կեռասի նման,  
մանրիկ բերան մը ունէր, վարդագոյն  
շրթունքներով, իսկ երեսը լեցուն, ըստ  
պիտակ եւ կարմիր էր՝ խնձորի պէս :  
Բնաւ իր գէմքը չէր այրեր թէեւ ամ-  
բողջ օր արեւի տակ կաշխատէր : Եւ  
որքա՞ն ալ բարակ ու բարձր էր նաև  
իր բարակ ու վայելուչ իրանը կան-  
ցնէր ոսկեհիւս գօտին ու տողեւէն կը  
կոճկէր. իսկ մէջքը կարծես յարդի շի-  
զի նման կոտրառուիլ կուզէր : Ճշմարիտ  
է որ կոճակներն արծաթէ չէին, այլ  
պղնձէ, բայց նա դանոնք սիրուն ու  
շնորհալի կրելու վարպետութիւնը գիւ-  
տէր, անանկ որ մարդիկ ոչ թէ ա-

նոնց կը նայէին, այլ զանոնք կրող  
մէջքին: Նէտա ծնօտը կը կապէր դե-  
ղին թաշկինակ մը. կը հագնէր կա-  
պոյտ պարեգոտ մը, որի բէշերին կա-  
րուած էին ժապաւէն ու չուխայի կր-  
տորներ. պարեգոտին ծայրերը ետեւէն  
կը կախուէին խիստ վայելչօրէն: Պէտք  
է ըսել որ Նէտա ոչ շատ երկայն, ոչ  
ալ շատ կարճ ծոպ կը կրէր, ինչ-  
պէս կը սիրէին կրել միւս աղջիկները  
—իր վրայ ամեն բան չափ մը ունէր:  
Կարճ խօսելով, Նէտա խիստ պարզ կը  
հագնէր, այլ խիստ վայելուչ :

Նէտայի հայրը մեռած էր դեռ այն  
ատեն երբ ինք երկամեայ պղտիկ աղ-  
ջիկ մըն էր. եղբօրը հետ որբ մնացեր  
էին սայրական ձեռքի տակ: Իրենց  
մայրը աշխատասէր ու խելացի կին մըն  
էր. աղջկան տնական գործեր տեսնել  
սովորեցած էր. տղան տէրաէրի քով

տուած էր, որ գիրք կարդալսովրի :  
Երկու տարիէն տզան հեղարան, սազ-  
մոս ուսած ու Առաջելոցէն ալ անդին  
անցած էր, մինչդեռ տէրտէրը Առաջե-  
լոցը չէր գիտեր, ուստի կը կանչէ  
մայրը ու կըսէ. «Առէք Տրակոյան ու  
տարէք արհետի առէք, դպրոցին մէջ  
ալ գործ չունի» : — Թող՝ սովորի, տէր  
հայր, թող՝ սովորի, եթէ երկինք տէր-  
տէր ըլլալ գրած է իրեն թող տէր-  
տէր ըլլայ» կըսէ մայրը. — «Բայց ես  
կը մտածեմ, ըստ տէրտէրը որ Տր-  
րակոյան տէրտէր ըլլալու համար ծը-  
նուած չէ . . . : Արհետ սովորեցուցէք  
իրեն : «Տէրտէր» ութիւնը ա՛լ տուն չը  
կերակրեր, վարդապետներին տուր . . .  
Պատրիարքական փոխանորդին տուր,  
սարկաւաղներին տուր, բայց ո՞ւրկէ  
տանք : Տասը տարի առաջ մարդիկ շատ  
կուտային, բայց հիմա բան մը չեն  
տար, — որովհետեւ աղքատ են» :

Քահանան կը վախնար որ Տրակոյա  
իր հացը ցափշտակէ : Մտածեց Տրակո-  
յայի մայրը, մտածեց ու աղան արհետ-  
տի տուաւ : Արհետը լաւ բան է : Տր-  
րակոյա չուխայազործի մը քով մտաւ  
եւ շուտ մը կ. Պոլսոյ թրքուհիներուն  
ու արարուհիներուն համար թէրլիի  
կարել սովորեցաւ : Տարիներ գլորեցան  
Տրակոյա մեծցաւ ու սկսաւ իր աշխա-  
տութեամբ տունը կերակրել : Տրակոյա-  
յի վարպետը լաւ մարդ մը եւ լաւ վա-  
ճառական մըն էր այնպէս որ ութը  
տարի ետքը իր աշակերտը իրեն ըն-  
կեր ըրաւ : Տրակոյա շատ կր սիրէր իր  
քոյրը եւ անոր ամեն ուզածը կը գը-  
նէր : Մեծ սէր ունէին իրենց մէջ այդ  
տղաներ : Երբ Տրակոյա «Նէտա» ըսէր  
լիզուէն մեզը կը կաթէր : Տէր իմ, ին  
չո՞ւ ամեն տեղ այսպէս չէ : Հազար  
կեանք չպիտի ապրինք. — պէտք է ի-

ըար սիրենք ու երջանիկ ըլլանք այս  
աշխարհ։ Նէտա՛, հաճոյ էր թէ' ծերի  
թէ' երիտասարդի, թէ այրի, թե՛ կի-  
ների Քանի՛ երիտասարդներ կը հա-  
ռաջէին անոր ետեւէն։ Ո՛րքան պա-  
ռաւներ լու աչքով կընայէին անոր։  
Ես չեմ կրնար այս բաների մասին պատ-  
մել ձեզ, որսվհետեւ պատմելու վար-  
պետ չեմ։ Երբ աղբիւր կերթար ջուր  
առնելու, պատանիները աղջիկների  
շուրջը ժողուուած, ջուրերնին իը խը-  
մէին ու անհամբերութեամբ Նէտաի  
կը սպասէին։ Մեր գեղի երիտասարդ-  
ները աղջիկը ընտրելու համար աղբիւր  
կերթան։ Նէտա ծաղիկները շատ կը  
սիրէր եւ երբ աղբիւր կերթար, այն  
քան կը զարդարուէր որ գլուխը կը  
չայլէր մարգարտածաղիկով, կակաչով,  
հարսնուկով եւ ուրիշ տեսակ տեսակ  
ծաղիկներով։ Իսկ մեր երիտասարդներ

անոր ետեւէն կերթային, աչերին կը  
նայէին ու կը հառաջէին։ Երբոր ջուր  
լեցնելու կը ծոի, պատմիները անոր  
կը մօտենան, ու անոնցմէ իւրաքան-  
ջիւրը գլխէն ծաղիկ կառնէ. — ամեն-  
քին հաճելի կը թուի Նէտա, ամեն  
մարդ ծաղիկ առնել կուզէ այդպիսի սի-  
րուն գլխէ մը։ Ու այսպէս մին կառնէ  
գլխէն ծաղիկ մը, ուրիշ մ'ալ, երբորդ  
մ'ալ եւ երբ տուն կը դառնայ, գլուխը  
արմատիկ մ'անգամ չմնար։ Միւս աղ-  
ջիկները կը նախանձէին անոր։ կը բար  
կանային ու չէին սիրեր Նէտան, բայց  
յայտնի չէին ըներ իրենց սրտինը,  
վախնալով որ վրանին կը խնդան. գե-  
ղեցկազոյն ծաղիկներէն կը քաղեն, կը  
հագնուին ու գլուխնին կը զարդարեն.  
այլ զարձեալ մէկը չվաղեր անոնց ե-  
տեւէն։ Ինչպէս որ կ'երթան աղբիւր  
ծաղկազարդ գլխով անանկ ալ ետ կը

դառնան, մէկը չ'զպչիր անոնց ծաղիկ-ներին։ Սակայն կան ալ մի քանի խո-  
րամանկ աղջիկներ, որք իրենց իրենց  
գլխէն կառնեն ծաղիկները ու կը նե-  
տեն կամ իրենց գրապանը կը դնեն, ու  
վերջը կերթան նէտան կը գտնան ու կը  
ըսեն, «Տե՛ս, քա նէտա, աղաները  
գլուխս ծաղիկ մը իսկ չթողուցին։ Կը  
տեսնեմ որ հաճոյ կը թուիմ անոնց։—  
«Բայց ո՞վ առաւ ծաղկով» կը հարցնէ,  
նէտա։—«Բէղքօի որդին, թիժոյանի  
աղան եւ Տրականի թոռը» կը պատաս-  
խանէ աղջիկը ու կը կարմրի մինչեւ  
ականջները։—«Անոնք իմ գլխէս  
առին ծաղիկ, կըսէ, նէտա, բայց մի-  
թէ մարդ միեւնոյն ժամանակ կրնա՞յ  
երկու աղջիկ սիրել»։ Շատ կը բարկա-  
ցնէր զանոնք նէտա, այն աստիճան որ  
չեմ կրնար իսկ նէտազգրել ձեզի։  
Սակայն ես երկայն ըրի. հայրս նէ-  
տան բերելով ըստ։

— Նէտա, մարիկ ըրէ մօրեղբօրդ ու  
չպիտի զզչառ . . . : Դուն պէտք է  
պահուըտիս, որ քեզ չտեսնեն Տէլի-  
պաշիները։ Անոնք մօտ են . . .

— Բայց ինչո՞ւ պահուըտիմ մօրեղ-  
բօրդ առարկեց նէտա։

Ի՞նչպէս թէ ինչո՞ւ։ Դուն երի-  
տասարդ ես գեղեցիկ ու, չնորհալի եւ  
կը վախնամ որ քեզի բան մը անեն այդ  
անիծեալ թուրքեր։

— Բայց ո՞ւր պահուըտիմ, մօրեղբայր։

— Ձեղունը, աղանիս, ձեղունը։  
Հօն պիտի պահուըտին նաեւ Լիլա եւ  
քեռակինդ, ըստ հայրիկը, ինծի եւ  
մօրս համար։

— Իսկ, մայրս ո՞ւր պիտի պահուըտի  
հարցուց նէտա։

— Մայրդ քովս պիտի մնայ գիմաւո-  
րելու, համար անիծեսլ հիւրեր։ Եթէ  
ուրիշ բարիք չենք տեսներ թօզաւո-  
րէն, դոնէ նեղութիւն ու ատուպանք

կրենք իր զօրքերէն։ Մինչեւ ե՞րբ պիտի քաշենք։ Իսկ դուն, Լիլա, մտիկը ըրէ, —ըստ հայրիկը ինծի, խելօք կեցիր հոն, տեղէդ չերերաս։ Ես գիտեմ քու ի՞նչ եղջիւրասոր ալոջ ըլլալդ։

—Զէ, հայրիկ, չէ, չպիտի լռեմ ևս ըսի. մայրս գուլպաներս ծախեր ու ինծի բան մը չէ գներ։ Ես չպիտի պահուըտիմ։

—Լոէ՛, թէ ոչ սագի նման կը մորթեմ քեզ, պոռաց հայրս, անսանկ սոսկալի կերպով որ ես երկիւղէս սկսայ դողդղալ։ Երբէք հայրս այնքան զայրացած չէի տեսեր. աչքերը կը շողացին եւ վարի շրթունքը կը դողար, բայց չէր նկատած որ ես կատակ կընէի. երկիւղը ինչե՛ր չըներ։

Զեղունը պահուըտեցանք, մայրիկը եւ նէտա անկիւն մը նստած կը լոէին. իսկ ես մերթ մէկին քով կերթա-

ի, մերթ միւսին։ Երկար ատեն այսպէս նստանք լոիկ մնջիկ. ալ վերջապէս մայրս ձեռքէս բռնեց, դէպի ինքն քաշեց, գլուխս կուրծքին դրաւ ու սկսաւ ձեռքովր մազերս շոյել։ Նէտա կը նստէր ծխնելոյզին քով, գլուխը թեւին կրթնցուցած էր ու խոր մտածումների մէջ բնկղմած կերեւար։ Ամեն տեղ լուռ էր. բան մը չէր լսուէր. միայն հովը տանիքի տակի ծակերէն ներս կը խուժէր ու ձիւն կը բերէր մեզի։ Ես մորս քովը կը կծկուէի, քիթս կը պաղէր եւ սիրաս կը սեղմուէր կուրծքիս մէջ. կուզէի քիչ մը խաղալ կուզէի վազվզել ու գլտորիլ։ Տղայութիւն։ Զեզունը մենք ունէինք ընկոյզ, կաղին, խնձոր ու սոխ։ Նայեցայ նայեցայ, լոեցի ու վերջապէս ըսմի մօրս։

—Մայրիկ, բնկոյզ առնեմ ուտե՞մ։

— Մի՛, զաւակըս ըստ թիւրքերը  
կոտրած տաէնդ կը լսեն ու կը սպան-  
նեն քեզ : Եւ եթէ քեզ օւնին տանին  
հետերնին, եռ անդուակ կը մնամ . եւ  
գուն անմայր . թիւրքերը գէշ մարդեր  
են, սիրելի զաւակս :

— Բայց ինչո՞ւ պիտի առնեն զիս  
մայրիկ : Եւ եթէ առնեն, կը մեսցնի՞ն  
զլու մայրիկ, հարցուցի ես :

— Թէ որ առնեն քեզ, կը մեսցնի՞ն  
զաւակս ըստ մայրիկը :

— Բայց ի՞նչպէս պիտի սպաննեն, մայ-  
րիկ : Եւ եթէ զ՞ու սպաննել ուղեն,  
հայրիկի ձեռքը անոր ձեռքէն տ' լուր  
չէ . հայրս մահակով անանկ ծեծ մը կը  
քոշէ անոնց որ իբենց ուրիշներն ան-  
զամ չեն կրնար ժողովիւ . կտրիճ է հայ-  
րըս մայրիկ :

— Զէ, զուակու չէ, հայրդ կտրիճ է  
բայց առանձին, իսկ թիւրքերը շատ-

որ են : Ի՞նչ կրնայ ընել անոնց, երբ  
անոնք թ.սպաւորի զօրք են եւ հրա-  
ցան ու ատրճանակ ունին : Հայրդ չի  
կրնար թիւրքերէն հետ կռուել որով,  
հետեւ, անոնք թիւրք են, իսկ նա  
Պուլկար :

— Բայց ի՞նչո՞ւ թիւրքերը կարող են  
պուլկարները սպաններ, իո՞ւ Պուլկար-  
ները չեն կարող թիւրքերը սպաննել :

— Ի՞նչո՞ւ որ թիւրքերը քաջ են ու  
մենք վախկոտ հաւել, բայց մայրս ու  
պիուր ժպիտ մը նկարուեցաւ շրթունք  
ներին վրայ :

— Այլ ըսէ ինծի, մայրիկ, թիւրքերը  
ի՞նչպէս կը սպաննեն մարդերը, հար-  
ցուցի :

Մայրս զարձեալ ժպանեցաւ և ըստ .

— Կը յիշես, վառեակս, ի՞նչպէս այն  
գարշան թիւրքերը սպաննեցին Սթօյ-  
քօն, — հէ՛ կ Սթօյքօ — ըստ մայրս ու  
հառաջեց :

Նէտա, նստած տեղէն ելնելով մեր  
քով եկաւ ու հարցուց մօրս. «պատմէ  
մեղի հօրաքոյր, ինչո՞ւ սպաննեցին  
Սթոյքօն, Նէտիլքօխ մարդագետնին  
քով. ուռենիէ մը կախած էին ես տե-  
սայ:

—Մտիկ ըրէք, սղաներս, ինչո՞ւ  
սպաննեցին. նստէ Նէտա ու լսէ. բո-  
լոր զիտցածո պիտի պատմեմ ձեղի:  
Մայրս սկսաւ պատմել այսպէս. —

«Աթոյքօ, բարի, խելացի, եռան  
դու ու աշխատասէր երիտասարդ մըն  
էր. բայց շատ ցասկոտ էր լուսանոգին.  
—Թող Աստուած ներէ յանցանքներին ։  
Եթէ Սթոյքօ մէկին ըսէր թէ այս այս-  
պէս է, իսկ այն այնպէս, խօսքերդ  
պարապ տեղը կը վատնէիր, եթէ ի-  
րեն ապացուցանելու ելնէիր թէ ա-  
նանկ չէ. ամբողջ աշխարհ չպիտի կըր-  
նաբ ապացուցանել թէ անանկ չէ: Ծե-

րերը եւ մեծերը շատ անգամ կըսէին  
անոր. «Մի՛ իյնար թիւ գքերին հետ,  
որովհետեւ անոնց ձեռքերը երկար են:  
—Եթէ երկար են, թող իրենց շեղքը  
հասնին: Եթէ թիւրք են, երկու զըլ-  
լով չեն եա՝, անոնք ինձի պէս մօր-  
մէ ծնած են» կը պատասխանէր Սթոյ-  
քօ: Իսկ խելացի մարդիկ կըսէին. «մը-  
տիկ ըրէ, Սթոյքօ, մենք ծեր մարդ  
ենք ու կեանքը քեզնէ լաւ կը ճանչ-  
նանք: Թիւրքի հետ կատակ չըլլար:

Մեզի հաճո՞յ է կը կարծես, երբ մեզ կը  
չարչարեն ու կը հայհոյեն. բայց մենք  
կրնա՞նք կոռուիլ զօրաւորների հետ:  
«Կունտգլուխի հետ մի կոռուիր եւ եղ-  
ջիւրաւորի հետ մի ծեծկուիր» կի սեն  
ծերերը: Կերեւի որ այսպէս զրուած է  
մեզ երկինք: Դուն ալ մեզի պէս ապ-  
րէ, որովհետեւ. «այն ոչխարը որ հօտէն  
կը բաժնուի գայլին կեր կըլլայ»: Մը-

ամիկ ըրէ ծերերուն ըստածները ու բարութիւնն կր գտնես, ծերերը երբէք չեն խարսուիր»։ —Մի հարցներ ծերին այլ հարցուր մէյ մը քաշողին» կրսէր Սթոյքօ եւ ուրիշների խորհուրդները բնու չէին օդներ անոր —հաստավլուխ էր։ Տարի ու կէս առաջ մեր զեղը եկան Քոճալիներ ու քանի մը հոգի անոր տունը իջեւանեցան գիշերելու։ Սթոյքօ եւ պառաւ Զվիտա (այս էր իր մօռը անունը) կը պատրաստեն ընթրիքը ու կը կանչեն անկոչ հիւրերը որ բարդամիշ ըլլան ուտեն։ Սեղանի վրայ դրուած էին եփած հաւկիթ, բիլաւ, մածուն պանիր ու կարկանդակ ընկուգավ։

Այսպիսի համեղ կերակուրներով կը կերակրէն զրեթէ միշտ, Պուլկարները թիւրքերին, որոնք կուտեն, կը խմեն, ու բան չեն վճարեր։ Մեղք ալ պէտք

է տային, որովհետեւ թիւրքը առանց անուշեզէնի չկրնար բիլաւ ուտել, բայց անոնք չունէին, ինչու որ այդ ատեն գարուն էր, եւ գարնան որի՞ քով մեղքը կայ, ո՞ւրկէ պիտի առնեն, ո՞ւրկէ պիտի գտնաս, բայց թիւրքի անիծեալ անյագ փորը բանով մը չես կրնար լեցնել, կուտեն, կը լափեն կը լովշտկեն ու դարձեալ չեն կշտանար. ու երբ աւզէկ մը ուտեն «Տիշ ֆիրառը ալ կուզեն, որովհետեւ ուտելէն կեղծանին իրենց շան ակուներ»։

—Եկրպէր տուր կը պոռան թիւրքեր։

—«Չունինք, որդի, չունինք, կըսէ պառաւ Զվիտա. —«Գնա, ցնդած պառաւ, գտի՛ր, » «Ո՞ւր գտնամ, ո՞ւրկէ գնեմ։ Ամբողջ գիւղը որ փնտուես զըրամով խսկ չես կրնար դանել։ —«Լոէ՛ ծեր կախարդ, թէ ոչ ձնձղուկի պէս

գլուխող կը կոտրեմ» կը պոռայ Քոճա։  
լիներէ մին ու խարազանով պառաւ  
Զվիտային կը դարնէ։ — «Մեղքը բեր՝  
ապա թէ ոչ ողջ ողջ կը մորթեմ քեզ։  
— «Զկայ, որդի չկայ, կըսէ խեղճ կի-  
նը ու երկիւղէն կը դողար։ — „Ես կը  
ցուցնեմ քեզի ի՞նչ է ատ „չկան” կը  
պոռայ թիւրքը, ոտքի կը ցատկէ, կը  
յափշտակէ մահակը ու պառաւ Զվիտաի  
գլխին կիջեցնէ։ Հէտ կինը թմրեցաւ  
ու գետին ինկաւ գետի պէս կը հոսէք  
արիւնը գլխէն։ Իսկ Նոնա, իր պզտիկ  
երախան, տեսնալով որ մայրը կը մեռ-  
նի, կրցածին չափ կըսկսի պոռաւ։  
«Տէր իմ, տէր իմ սպաննեցին հէտ մայ-  
րիկս։ Իսկ թիւրքե՞րը, թիւրքերը շու-  
ներէ աւելի չար են։ Քոճալիներէ մին  
Նօնաի դօտիէն կը բռնէ, վեր կը վեր-  
ցնէ ու կրակարան կը նետէ, եւ նա,  
խեղճը, խարսյկին մէջ կը խօթէ ձեռ-

քերը ու գլուխը։ Աթոյքօ տունը չէր,  
այն միջոցին ախոռն էր ու ձիերին  
խար կուտար։ Երբոր ետ դառնալով  
ներս մտաւ, մայրը գետին պառկած  
տեսաւ անկենգան, եւ քոյրը խարոյիի  
մէջ կայրէր։ Մթնեցան աչքերը, ու  
մէկէն հրակիշը յափշտակելով թիւրքին  
գլխին իջեցուց։ Թիւրքը իսկոյն գե-  
տին ինկաւ մեռած։ Կոխւը սկսաւ։  
Թիւրքերը Աթոյքօի վրայ յարձակեցան  
բայց նա խիստ քաջ մարդ էր, այն-  
քան դիւրին բան չէր որ յաղթեն։ ի-  
րեն քանի մը կունագլուխ քոսուներ։  
Թիւրքերը վեց հոգի էին։ Աթոյքօ գե-  
տին տապալեց երեքը ու երբ փշրեցին  
իր աջ ձեռքը, հրակիշը ձախովը բըռ։  
Նեց ու սկսաւ աջ ու ձախ դարնել։  
Թիւրքերը ատրճանակները հանեցին ու  
սկսան անով պաշտպանելինքինքնին։  
Գնդակ մը զարկաւ Աթոյքօի ծունկին  
ու նա դետին ինկաւ, այլ կը շարու-

Նակէր հրակիշովը անոնց զարնել։ Ա-  
տրճանակները ամեն կտրիծէ աւելի  
զօրաւոր են։ Ատրճանակների թնդիւ-  
նը ամբողջ գեղի մէջ լսուեցաւ եւ Քըո-  
ճալիները գացին ազատելու իրենց ըն-  
կերները։ Երկար ատեն աշխատեցան  
մինչեւ որ յթոյքօն կապեցին ու հրա-  
կիշը ձեռքէն առին։ Գեղը այն ատեն  
գրեթէ Պոլիաքներէն մէկը չկար, ո-  
րովհետեւ բոլոր առաջնակարգ Պուլ-  
կարները տուն տեղ թողլով անտառնե-  
րը փախած էին։ Մեր գեղացիներ ետ  
գարճած տաեն, ինեղձ Սթոյքօն մեծ  
ուռենիէն կտինւած դժեր են. պառա-  
ջիբառ մեռած կը պառկէր. իսկ հէգ  
երախան Նօնա. Խարոյկի մէջ կիսայ-  
րեաց։ Անա սիրելի զաւակներու, ի՞նչ  
ժամանակների մէջ ապրած ենք ու  
ի՞նչ բաւեր տեսած ենք։ Տէ՛ր, Փըր-  
կեա զեղ ի չարէն ըստ մայս, խա-  
չակնքեց ու յետոյ լոեց։

Բ.

Եւ արիւնոս արտասով,  
Կը բանայ ազգ մեր իւեղձուկ,  
Կը կարկան ձեռից վեր  
Որ փրկէ զիմի բարձրեալն Տէր  
Պուլկ. երգ։  
Ծանր տարիներ եին մեզի  
համար.  
Պուլկ. առած։  
Փողոցը ձիերի պայտերը սկսան թօ-  
ֆել ու զժոխացին ժիոր մը բարձրա-  
ցաւ. թմբուկները կը թափեն, ձիերը  
կը վրնջեն, գնդակները կը սուլեն, տ-  
տրճանակները կը թնդան եւ Տէլիպա-  
շիները կը գոռան։ Աստուած իմ, ի՞նչ  
ահարկու էին այդ Տէլիպաշիների ձայ-  
ները, ի՞նչ սոսկալի էր անոնց խրախ-  
ճանքը, ի՞նչ ահոելի անոնց վայրենի  
ծիծաղ։ Ոիրտդ կը դողոյ վախէդ, բայց

նայիլ կուզես թէ ի՞նչ կը լլայ բակը—  
բան մը կը ժաշէր զիս դիտելու։ Բոի  
մօրս։ «Մայրիկ ծակէն պիտի նայիմ  
թէ ի՞նչ կը նեն Տէլիպաշիները ու ի՞նչ-  
պէս են անոնց ապարօշները։

—Մի՛, որդի, մի սիրելի զաւակս  
Կը յիշե՞ս ի՞նչ որ ըստ հայրդ. «տեղէդ  
չերերաս, թէ ոչ ձնձզու կի պէս զլուխդ  
կը կտրեմ» ըստ հայրդ։ Այս խօսքե-  
րէ ետք մայրս ձեռքէս բռնեց բու իր  
քովը նստեցուց։

 Երկար ատեն կը լսուէր ծիծաղ ու  
լաց, երկար ատեն կը լսուէին լուտանք  
եւ աղաջանք բառերը. բայց վերջապէս  
ամեն ոք լուց ու ամեն ինչ խոզագե-  
ցաւ, միայն ատեն ատեն կը լսուէր  
հրացանի մը թնդիւնը կամ ձայն մը.  
«Օ՛ մայրիկո, մի՛ ծեծէք զիս, աղաներ  
մի՛ ոպաննէք։

Երբոր մայրս սկսու նիրհել, Նէտաի

ըսի. «Նէտա, ձեզունի կափարիչին քով  
ե՞թանք ու նայինք ի՞նչ կը նեն Տէլի-  
պաշիները։

—Սուս կեցիր, Լիլս, ըստ Նէտա,  
մայրդ չըսէ լեզուդ կը կտրէ։

—Տեսնել կուզեմ զանոնք, որպէսզի  
վերջէն ես ալ անոնց մասին պատմեմ  
ճիշդ այնպէս ի՞նչպէս որ կը պատմէր,  
մայրիկս Քոճալիների վրայ, ըսի։

Նէտա անգամ մը եւս ըստ որ լոեմ.  
բայց կանացի սիրտը զարմանալի կեր-  
պով շինուած է։ Զը զիտեմ ի՞նչու կի-  
նը ամեն բան տեսնել ու ամեն բան  
լոել կը սիրէ։ Կամաց մը Նէտաի հետ  
ելանք, ձեզունի կափարիչին մօտ զա-  
թինք, զէպի վար ձոեցանք ու երկիւ-  
զէն լեզունիս գուրու հանեցինք։ Կը  
նայինք ու կը դողանք տերեւի պէս։  
Երբէք չպիտի մոռնամ այն սոսկալի բո-  
պէն։ Վեց Տէլիպաշիներ կը նստէին կը-

բակարանի շուրջը, կը ծխէին . իրենց  
երկայն չիրուխներով ու կը տաքնա-  
րին. հայրս անոնց մէջտեղ կեցած սուրճ  
կեցէր: Ամենքը կը լոէին ու սուրճ կը  
խմէին, միայն կը լսուէր սովորտկան  
թրքերէն բառը «սիր ձէզվէի»: Թիւր  
քերը իրարու վրայ տասը գաւաթ սուրճ  
կը խմեն, և. այդ սուրճ պէտք է ըւ-  
լայ դառն, առանց շաքարի: Եթէ սըր-  
ճամանը պզտիկ ըլլայ, ամբողջ օր կը-  
րակին շուրջը պէտք է նստիլ եւ սըր-  
ճալ թրջել անոնց անյագ կոկորդները:  
Եւ ի՞զչ ահարկու էին այդ Տէլիպաշի-  
ներ: Իրենց գլուխը փոթթած էին  
ուղար մորթէ երկայն ու սուր քավուք-  
ներ, որոնց եզրերը կարուած էին բո-  
ժոժներ, ապակուլունք, ժապաւէն,  
հայելիներ եւ աղուէսի պոչեր: Անոնց  
“շալվար»ներ սեւ ու լայն էին, զօտի-  
ները կանաչ ու խիստ երկայն. անով

հարիւր անգամ կը պատէին իրենց մէջ-  
քը: Այս կէտը կրցայ զիտել որովհե-  
տեւ Տէլիպաշիներէ մին զօտին կը  
քակէր այդ միջոցին: Իրենց զօտինե-  
րին վրայ ունէին կարմիր կաշիէ զի-  
նակալ մը, որի մէջ զբած էին երկեր-  
կու ատրճանակ, որոնք ունէին սուր  
ծայր եւ ոսկիով ու արծաթով պատած  
էին, ճերմակ փղոսկրեայ ականջներով  
երկար դանակ մը, որի կոթը զարդա-  
րուած էր ոսկիով ու փուստով: Իրենց  
զինակալէ կախուած էր երացանակալ  
մը, որձապղինձէ զեղին առվամը, որի  
մէջ կը կրեն ձէթ, ատրճանակները իւ-  
ղոտելու համար. քսակ մը գեղին չու-  
խայով սեւ կտաւէ յատակով. ծիսախո-  
տով լի, եւ ուրիշ տեսակ տեսակ ա-  
ռարկաներ: Իրենց ոտքերին կը կրէին  
երկայն ու լայն կարմիր կոշիկներ:  
Պեխերնին երկայն էր, Քարլովոի կար-

միր պղպեղների նման, որոնցմէ աղծան կը շինեն։ Գէմքերնին սեւ ու անշնորհ։ իսկ զլուխնին ածիլուած եւ սուր՝ ձմերուկի նման։ Իրենց բաց կուրծքեր թաւածազ էին, իսկ թեւերնին վեր սօթտած, կարծես մարդ չէին այլ սպանգաղործ։ Ես այն ատեն զեռ պղտիկ էի ու շատ բան չի հասկցայ, այլ հիմա շատ անգամներ կը մտածեմ, այնչո՞ւ այդ անասունները մեր տէրերն են, ինչս՝ մենք թող կուտանք անոնց խարազաններին մեր կրնակները հարուածելու, երբ մենք անոնցմէ հազար անգամ կարիճ խելացի ու հզօնք։ — «Ամեն գործի մէջ մենք թիւրքերեն վեր ենք, կը պատասխանեմ ինքնիրենս, ստկայն մեր մէջ սէր ու միութիւն չկայ։ Աստուած իմ, ամօթչէ մեզի խոնարհի ու վախնալ այն մարդերէն, որոնք շուն անգամ պահելու ընդունակ չեն։

Տէլիպաշիներէն մին բան մը կըսէր հօրս, բայց ես չհասկցայ ինչ բանի վրայ էր խօսածը, որովհետեւ թիւրքերէն կը խօսէր, միտյն հասկցայ որ Տէլիպաշին կը բարկանար հօրս, հայրս կը լոէր եւ այդ աւելի կը բարկացնէր թիւրքը ու աւելի կը պոռար։ «Մարդ երբ զլուխն ազատէ, ոտքը կը կոտրէ» կըսէն ծերերը, եւ այս լոյսի պէս ճիշդէ։ Ես կը պահուըտէի որ չը լսեն ինձր Տէլիպաշիները, բայց անսնկ աղէտ մը բերի մեր զլիխուն որ երրէք չպիտ' նենեմ ինձի։ Այն թիւրքը որի մասին կըսէի, թէ հօրս հետ կը վիճէր, ոտքի ցտակեց, սիրելի հայրիկիս ծոծրակէն բոնեց ու սկսու զանակով զարնել։ Ես վախցայ ու կրցուծիս չափ պոռացի, «մայրիկ, թիւրքերը կը ծեծեն հայրս, ե՛լ ազտտենք դայն . . . .

Մայրիկս ցատկեց, զլիսէս բոնեց զար

հուրած, բերանս դոցեց ու կամացու կը ըստ ականջիս. «Սուս եղիր, անձհալ աղջիկ, թէ ոչ ամենքնիս ալ պիտի կորսնցնես։

Մամս ընդհատեց պատմութիւն և ծռեց իր ալեխառն գլուխը, որին մէջ կը սրցէին ստեն տեսակ մտածումներ։  
— Բայց չրսիր ինծի մամիկ, Տէլիպա շիները ինչո՞ւ մեր գիւղերը կու գային հարցուցի։

Ինչո՞ւ մի՛ որդի՛ Մտիկ ըրէ՛ : Տէլիպաշիները թագաւորի զօրքեր էին եւ պարտաւոր էին մեզ պաշտպանել, մի՛ ս թագաւորներին արգիլել մեզ վկասելու . բայց անոնք անտառի գայլերէն ալ անկու թէ էին։ Շատ քաշած ենք այդ բարբարոսներէն։ Տէլիպաշիները քրիոսնեայ թագաւորին զէմ պատերազմելու դրկուած էին, որ Մոս-

կովիա կապրի եւ կը կաչուի ծերունի Նէկոլա. երբ Մոսկովները քիչ մը կոտորեցին զիրենք, անոնք ետ դարձան, մեր գիւղերն եկան ու բարկութենէն կտրեցին ծեր ու երիտասարդ։ Ես լըսած եմ որ Մոսկովների թաղաւորը խիստ քաջ մարդ է, իսկ զօրքերը անանկ մեծ, խոշոր ու աներկիւզ մարի զիկ են, որ զժոխքի սատանաներէն անգամ չեն վախնար։ Կը պատմեն նաև որ ծերուկ նիքոլա ոչ Քոճալիներէն ոչ Տէլլ պաշիներէն եւ ո՛չ ալ եէնիչէրիներէն կը վախնայ. որոնցմէ կը վախնայ բոլոր աշխարհ։ Շատ անգամ տեսած եմ Մոսկովները, որովհետեւ անոնք երեք անգամներ Պուլկարիա եկան։ Երեսուն տարի առաջ հայրս ու զեցին Մոսկովիա տանիլ, բայց նա չուզեց իր նախահայրերի գերեզմանները թողուլ։ Մեծ հրձուանքով կը մտա-

ծեմ երբեմն թէ որքա՞ն Թիւրքեր ջար-  
դուած են Մոսկովյանքի սուրերէն։ Հա-  
զարներով թիւրք գլուխներ կտրած են  
այդ կտրիճներ, հող բռնին, ոսկի կտրի։  
—Մոսկովյանքը բարի՞ են, մամիկ,  
հարցոցի։

—Չեմ կրնար ըսել թէ բարի են։  
Միայն պիտի ըսեմ որ մեծ կտրիճներ  
եւ խոշոր մարդեր են։ որ կարծես մէկ  
մօրմէ ծնած են։ Հիմա ալ կը տեսնու-  
ին անոնք աչքերիս առջեւ։ Պեխեր-  
նին երկայն, երեսնին սոսկալի, այլ  
գեղեցիկ ու հաճելի, անոնց զլխարկ-  
ները ու կուրծքը ոսկիով կը շողան։  
իսկ հրացանները կը փայլին պայծառ  
որիւի պէս։ Մոսկովյանքի հետ եկած  
էին նաեւ Պուլկարներ, որ զլուխնին  
մեր զլխարիներէն կը կրէին։ Թիւր-  
քերը ու Մոսկովյանքը խազախ կանուա-  
նէին գանոնք, բայց ես գիտեմ որ ա-  
նոնք Պուլկար էին —աղէկ զիտեմ—  
Տէնչօն ըստ ինձի։

«Ճիշդը ըսեմ ձեզի. Թիւրքերն ալ  
գիտեն որ խազախները պուլկար են.  
ուստի երբ մեզի բարկանան, «Դուք  
ձեր սեւ բրդեղ զլխարկներով Մոսկով-  
ներին կըսպասէք»։ Շատ անգամներ  
Թիւրք տղաքները մեր Պուլկար տղա-  
ների զլխարկները կառնին ու ցեխոր կը  
նետեն. «Դուք, կըսեն, մեզի հետ  
կոռւիլ ուղեղնուգ համար այդ անիծեալ  
Մոսկովյանքին զլխարկներէն կը դնէք»։  
Խոստովանայըս կը պատմէր ինձի որ  
անգամ մը Մոսկովյանքը մեր Պուլկար-  
ները կը կանչեն, Մոսկովիա տաճնելու,  
որպէս զի հոն բանակ կագմեն ու գան  
Թիւրքերի հետ կոռւին, մեր Պուլկար-  
ներն ալ կերթան հոն կը մնան ու կը  
կոչուին խազախ։ Երբ կը խօսին խա-  
զախները ես կը հասկնամ. բայց չեմ  
կրնար հասկնալ երբ կը խօսին Թիւր-  
քերը, Ցոյները եւ Ռումէնները».

— Գոնէ մեր Պուլկարներ, աղէկ կապրի՞ն Մոսկովիա, մամիկ :

— Ե՛ն, որդի, հոն ալ միայն հարուստ ները ու միծերը աղէկ կապրի՞ն : Աղքատների համար ամեն տեղ գէշ է : Մոսկով միծերը իրենցմէ վարինները կը ծեծեն եւ լաւ ուտեստ չեն տար : Խազախները բոլոր աշխարհ կողոպտեր են, ի՞նչ չըներ անօթի ու ծարաւ մար դը. կըսեն թէ Մոսկովիա հարուստ ու միծ երկիր է, թէ Մոսկովների թագաւորը բարի մարդ եւ ուղղափառ քրիստոնեայ է. բայց Մոսկովները մեր երկիրը անօթու թենէ կը մեռնեին :

— Դուն կուզե՞ս, մամիկ Մոսկովների երկիրը երթալ, հարցուցի :

— Հարկաւ կուզեմ, ինչու որ հոն շատ եկեղեցի կայ, իսկ Թիւքք բնաւչ է կոյ :

— Բայց ինչո՞ւ կը կռուէին Թիւքքիրը Մոսկովների՞ն հետ :

— Հա՞ հա՞ հա՞ ինչո՞ւ մի կը կըռւէին, մեզի համար ծերուկ Նիկոլա Թիւքքերը վոնտել ու Պուլկարների՞ն թագաւորութիւն տալ կուզէր :

— Եւ ո՞ւր պիտի տանի զանոնք, մամիկ :

— Դժոխք որդի, ինը երկիրը անցնելով սասներորդը, ինը կանանչ անտառներէ ու ինը խոր ծովերէ անդին մինչեւ տասներորդ թագաւորութիւնը :

— Բայց ինչո՞ւ չը վոնտեց :

— Իեռ ժամանակը չէ եկեր, որդի : Խոստովանահայրս կըսէր ինձի թէ երկինք գրուած է որ սյս ամենքը ուրիշ կերպ պիտի ըլլայ : Գրքի մը մէջ գրուած է եղենը որ Թիւքքերը չէ թէ Մոսկովներէն պիտի վոնտուին, այլ Քըրալի-Մարքոէ ու Պուլկար կտրիճներէն : Խոստովանահայրս կըսէր նաեւ թէ Մարքօ կենդանի է եղեր ու կրապառէ յարմար առթի . . . բայց դի-

տե՞ս Տօչինը : Տօչինը Ռումանիա վա-  
եր՝ հոն սուրբ կը սրէ :

— Իսկ որո՞նք էին Եէնիչէրիները ու  
Քոճալիները, մամիկ :

— Եէնիչէրիները Մուլթանի զօրքե-  
րն էին, իսկ Քոճալիները, ո՞հ, այդ  
Քոճալիները, ըստ մամս ու հառաջեց.  
Քոճալիները ոուն տեղ չունէին, որ-  
դիս, անոնք շատ ազէտներ բերին մեր  
աղքի գլխուն : Թիւրք թաղաւորը կը  
զրկէր զանոնք մեզ սպաննելու . . .  
կտրելու համար, որովհաւե մենք չէ-  
ինք հաւտար անոնց Մուհամէտին,  
Եո ուրիշ ատեն Քոճալիներու մասին  
կը պատմեմ քեզի :

— Պատմէ մնացած մասն ալ, մամիկ,  
պատմէ ի՞նչ ըրին Տէլիպաշիները երբ  
որ գուն ցեղունը պոռացիր, պատմէ.  
Տէլիպաշիները լսեցի՞ն քու ձայնդ :

— Երեկոյեան կը պատմեմ, որդի, թէ

ի՞նչ պատահեցաւ վերջէն. բայց հիմա  
երթամ մօրդ օգնե լ կերակուր պա-  
րաստելու համար երեկոյեան, երեկո-  
յեան խթում է :

Եւ մամս մօրս օգնելու գնաց :

### Գ.

Եւ այսպէս շատ ժաշեցինք մենի,  
Պէսօֆ և միքե որ դեռ ժաշենք.  
Դարձեալ ըլլանդ ի՞նչ որ ենի,  
Կամ ամենին ալ չնշուինք :

Պուլի, երգ :

Աւելի շատ է երկիրդ ծախես. յան  
թէ անոր սկրը կորուսես:  
Քարատաղ, առած :

Ի՞նչ քաղցր հրձուանք երբ մարդ  
կապրի իրեններին մէջ, երբ ունի իր  
շուրջը զինք սիրողներ ու իրմէ սիր-  
ուածներ. երբ կը տօնէ իր հինա-  
ւորց ազգային տօները ու սովորու-

թիւնները իր հայրենական տան մէջ.  
այսինքն, երբոր կը կատարէ այն տօ-  
ները որ իրեն մնացած են մամչն,  
պապէն, ու նախահայրերէն, իր «օձա-  
խօի մէջ»: Եթէ բնութիւնէ ապական-  
ուած չէ, պէտք է որ սիրես ինչ ոք է  
քուկդ ու ինչ որ մնացած է քեզի ծը-  
նողներէդ, զայն զարուց ի զսր պա-  
հելու ու անով ու րախանալու համար:  
Առնենք օրինակի համար ծննդի խըթ-  
ման գիշերը: Ինչ կուզէք ըսէք, խը-  
թումը ամեն սլաւի սիրելի է: Բայց  
ինչու ոչ ամեն քրիստոնեայի: — Զեմ  
գիտեր: Ես թէ Յոյների եւ թէ Ռու-  
սերի մէջ տօնած եմ խթումը, — ոչ թէ  
Ռուս ժողովուրդին մէջ այլ ուսանող-  
ների եւ վաճառականների հետ, բայց  
չը գտայ սրտիս փափաքածը: Ամեն բան  
օտա՞ր: Այսպէս չէ Պուլկարիայի եւ  
գեղեցիկ Մալորուսիաի ու Սերպիալի

մէջ: Պուլկարիոյ մէջ խթման գիշերը  
մեզի համար տեսակ մը բարոյական ջեր  
մութիւն ունի: Գիտեմ որ մեր բարե-  
նորոգիչներէ, քահանաներէ, վանական-  
ներէ ու բարձր ուսումնական անմիտ-  
ներէ շատերը պիտի խնդան. պիտի ը-  
սեն որ մեծ անխելքութիւն է անխ-  
մաստ սովորութիւնների կապուած մը-  
նալ. որոնք բանաւոր բան մը չունին:  
Թող խնդան: Եթէ այդ տօներ ու ա-  
նխմաստ սովորութիւններ չըլլային,  
Յոյները մեզ շատոնց կը յունացնէին:  
Նուիրական են ազգային աւանդութիւն  
ները: Այս այսպէս է: Պուլկարիաի մէջ  
բոլոր բնաւանիքը կը հաւաքուի ու կը  
զուարձանան իրար հետ. կարկանդակ  
կեփեն. կը դիզեն մեզը, ընկոյզ, կա-  
ղին, սալոր ու չոր տանձ. դինի ու  
օզի կը լեցնեն ամենը սեղան կը գնեն.  
կը զուարթանան ծերերը ու կը խայ-

աւան տղաքները։ Եթս զասես ու չես  
կրնար համբերել։ շուտ մը լափել կու-  
զես տաքուկ կարկանդակէն։ եւ կար-  
կանդակը այնքան լաւ կը հոտէր որ,  
կարծես չէ թէ բերնի համար եփեր են  
այլ քիթի համար։ Ո՞հ ե՞րբ պիտի ժո-  
զովուին, կը մասածես։ — Ի՞նչ կընէ  
հոտ մամը, ի՞նչ կընէ մայրիկը սենե-  
կին մէջ, ի՞նչո՞ւ չգար հայրիկը։

— Բայց ահա կուգայ մամը եւ սկաւա-  
ռակ մը լի մեղր կը բերէ. ահա հայ-  
րիկն ալ կուզայ ու կարաս մը գինի կը  
բերէ։

— Բարի իրիկուն, տղաներ. Ասած.  
շատ տարիների հասցնէ, կըսէ հայրիկը։

— Ածյ. բարին, հայրիկ, քեզի ալ  
շատ տարիների հասցնէ, կըսն ար-  
դաքները։

— Հայտէ նստեցէք ուտենք։

Մէկէն կը նստինք ու դպալները կը

յափշտակենք, քաջ ըմբիշներու նման։  
— Զէ, տղաներ, քիչ մը սպասեցէք,  
կըսէ հայրիկը, առաջ ազօթենք Աս-  
տուծոյ։

Կամայ ակամայ ոտքի կելլանք. ա-  
զօթել կըսկսին Հայրիկը կը կարգայ,  
«կերիցեն քաղցեալքն եւ յագեսցեն»։  
Յետոյ կը խաչակնքէ ու կըսկսի խունկ  
ծխել, անթեղիկով, զոր իրեն կուտայ  
մամը։ Խնկարկելու տաեն կը կարգայ։  
«Քրիստոս ծնաւ, փառաբանեցէք» «Ծը  
նունդ քո Քրիստոս հայր մեր» եւ «Կոյս  
այսօր»։ Խոկ մննք սեղանի շուրջը կը  
կենանք ու երեսնիս խաչ կը հանենք  
լոիկ ու կարգով։ Խնկարկումը լմնա-  
լուն պէս, մամը սկաւառակ մը կը բե-  
րէ ու վրտն ամեն կերակուրէ քիչ մը  
բան կը գնէ, կրակարանէն մոխիր ու չե-  
փած ոսպ ալ կը գնէ։ Այս ամենքը ի-  
բր դեղ կը զործածուի։ Ոսպով կը բը-

ժշկեն ծաղիկէ բոնուած ոչխարհները,  
իսկ մոխրիով ուրուականները ու յա-  
շարալէզները կը հալածեն։ Ասկէ զատ  
մամբ ամանի մը մէջ քիչ մը ջուր կը  
թափէ. հայրիկը անգամ մը եւս կը  
խնկարկէ այս ամենքը և այդ բուժիչ  
դեղը սենեակը Աստուածածնի պատկե.  
րն առջեւ կը դրուի։

Կարկանդակը փոքր կտորների կը  
բաժնեն, ամեն կտոր մեղրի մէջ կը  
թաթխեն ու ամենուն ալ քիչ մը կու-  
տան։ Ուրախ կանցնի այդ ընթրիքը։  
Յագենալուս պէս կըսկսինք երգել ու  
ազօթել։ Սեղանը մինչեւ կէս գիշեր չի  
վերցուիր։

Նոյնպէս սովորութիւն է որ ծերերը  
5-6 հոգի մհասին տունէ տուն կը շր-  
ջին այն գիշեր եւ ամէնքը կողջունեն  
սուրբ ծնունդի առթով։ Ներս մանե-  
լով, սեղանին առջեւ կը տնկուին ու

պարագային յարմար երգեր կերպեն։  
Երգը աւարտելէն վերջը կըսեն. շատ  
տարիների։ Իսկ մենք կըսենք. «Ձեզի  
ալ շատ տարիների» ու զանոնք կը մե-  
ծուրենք գինիով ու կարկանդակով։ Այդ  
ծերերը երթալուն պէս, ուրիշներ կու-  
գան ու նոյնպէս կերպեն։ Հայրիկը,  
մայրիկը, մամբ, ու մինք, տղաքները,  
ու րիշ երգով մը կը պատասխանենք։

Երբ կաւարտին երգերը, ծերերը  
կը սկսին. «Մըմէա՛ու, խճուղ, եր-  
շիկ, մըմէա՛ու։» Իսկ մամբ կեցած կը  
նայի որ երշիկները չգողնան, որովհե-  
տեւ այդ գիշեր ծերերը կը գողնան։  
— խթման զիշերը խճուղ կամ երշիկ  
գողնալը մեղք չը համարուիր։ Ով որ  
զողնել տայ, նա լաւ տանտէր չէ ու  
կայքը պահելու անընդունակ։ Սուրբ  
իգնատիոսին զրեթէ ամեն Պուլկար  
խոզ կը մորթէ ու անով խճուղ ու եր-  
շիկ կը շինէ։

Աւելի գուարծալի է երկրորդ խթումը, այսինքն նոր տարիի առջի երեկոն։ Աղջիկ, մանչ, հարս ու երախայ հարթավայր մը կը ժողուուին, տանձենիէ ոստ մըկը կտրեն, ճերմակ կաթսայ մը կառնեն, ջրով կը լեցնեն եւ սստին վարի ծայրը անոր մէջ կը թաթին։ Աղջիկները ու մանչերը կուտանորը խաչ, որը մատնի, որը անուր, ուր մանեակ եւ այդ իրերէ իւրաքանչիւրին կարմիր թերով ռահան կը կապեն։ Այս ամենը կաթսային մէջ կը նետեն ու կըսկսի հին Պուլկարական հանդէսը, այսինքն ամեն մարդ կը սկսի նայիլ թէ ի՞նչ պիտի ըլլալ իր բաղզը։ Խարտիշաներ ու կապուտաչուի աղջիկ մը կը բերեն որ կաթսայէն մէկիկ մէկիկ հանէ նետուած իրերը։ Եթէ երգուած երդի տտին մանչի մը մատանին հանուի կաթսայէն, այդ մանչ։

րուստ ու յարդելի պիտի ըլլայ, իսկ եթէ աղջիկի մը անու ըը ելլայ, այդ աղջիկ հարուստ երիտասարդի մը հետ պիտի ամուսնանայ։ Յետոյ աղջիկները նորէն կերգեն։

Որի որ վերաբերի հանուած փունջը անիկայ հովիւ պիտի ըլլայ, իսկ եթէ աղջիկ է հովիւի հետ պիտի ամուսնանայ։

Վերջը, հանուած փունջին տէրը հայդուկ պիտի ըլլայ եւ ալսպէս շարունակարար մինչեւ որ կը հանուին բոլոր իրերը։ Փունջերը, անուրների ու մատանիների հետ մէկ տեղ նորէն կաթսայի մէջ կը նետուին եւ խարտիշաներ օրիտրդը տունը կը տանի, ուր կը կենան մինչեւ երեկոյ։ Յաջորդ երեկոյին գարձեալ կը ժողուուին աղջիկներն ու տղաները, կաթսայէն կը հանեն իրենց փունջերը տանձենիէն կը կախեն եւ կը

սկսին .կաթոսային բոլորտիքը երգել ու  
պարել : Բայց թողունք աղջիկները ու  
նայինք ինչ կը լայ խթման դիշերը  
տուները : Երբոր կը մթննայ և երբ  
կաթոսան կը տանին, ամեն մարդ  
տուն կը դառնան : Մայրիկը, մամը,  
քոյրը, ամենքը կրակարանի շուրջը կը  
դառնուն, որի վրայ կ'եփի կարկանդա-  
կը և կեռայ խոզի գլուխը : Սեղանը  
կը դնեն ու կերակուրը կը բերեն : Հայ-  
րիկը դարձեալ կը կարդայ «Ծնունդ քո»  
եւ «Քրիստոս ծնաւ». իսկ տղաքները  
ուրախութենէն կը ցատկեն : Կարկան-  
դակը այնքան ախորժակազրդիո է որ  
լորձունքդ կը վազէ .բայց ամենէն կա-  
րեւորը սա է որ այդ կարկանդակի մէջ  
կը դառնուին դանազան արծաթ զրամ-  
ներ ու հատ մ'ալ ոսկի : Այդ դրամներ  
կապուած են փայտիկնիրով : Մամը  
դարձեալ կընտրէ իր սրբազան դեղերը,

իսկ հայրիկը կը խնկարկէ աջ ու ձախ :  
Սոյն արարողութիւնը աւարտելէն ետ-  
քը հայրիկը կը կտրէ կարկանդակը  
իսկ մամը մի մի կտոր կառնէ, մեղրի  
մէջ կը թաթխէ ու կտրգաւ կը բաժ-  
նէ : Ամենէն առաջ կտոր մը կուտայ  
խթման դիշերին, ետքը հայրիկին,  
մայրիկին, տղաքներին և ամենէն  
վերջը մի մ'ը կտոր կր ձգէ ձիերին ու  
եղերին : Եւ զուն անհամբերութեամբ  
քու բաժնիդ կըսպասես ու բերանդ  
բացած պատրաստ կը կենաս զայն լա-  
ւելու : Բայց ահա քու կարգգ ալ կո-  
գայ. մամը քեզ ամենէն շատ կը սիրէ  
ու կը նայի մեծագոյն կտորը քու ձեռ-  
քդ դնել .— զուն անոր ամենէն սիր՝  
լի թոռնիկն ես : Եւ եթէ քու բաժնիդ  
մէջ իշնա՞յ ոսկի դրամը . սեղանէն կը  
ցատկես, սիրադ ուժդին կը փափախէ,  
և ընթրիքը կը մոռնաս ալ :

Կերակուրէն ետքը հարցուցի մամիս,  
— Ըսէ հիմա մամիկ, ինչ եղաւ նէտա :  
— Թող որ խաչ հանեմ ըստ մամս  
եւ թեւովը ետ մզեց զիս :

Ես անկիւն մը նստայ լոիկ ու մնջիկ  
խակ մամս ինծի նայեցաւ իր ծեր աչ-  
քերով ու տիսրեցաւ զիս վշտացունելուն  
համար : «Սպասէ քիչ մը ես քեզի ա-  
մենը պատմեմ» ըստ : Պէտք է սպա-  
սել : Հայրիկը բազմոցին վրայ նստաւ  
ու սկսաւ ծխել, մայրիկը հայրիկին քով  
նստաւ, խակ մամս քովս . և ո՞ւր թո-  
ղուցած էի պատմութիւնը հարցուց ինծի :

— Հօն կեցար մամիկ, երբոր պոռա-  
ցեր ես ու մայրդ ալ բերանդ գոցեր է :  
— Եը յիշեմ, կը յիշեմ: Մտիկ որէ  
հիմա, Թիւրքերը հառկցան որ պահ-  
ուած կին կայ, ձեղունն ելան եւ մե-  
զի վար իջեցուցին : Չեմ գիտեր որդի,  
ինչպէս պատմեմ քեզի աւելի այտ

գործի վրայ, ըստ մամս ու հառաջնոց :  
Այս միջոցին ծերերը դուռը զարկին ու  
մամս ընդհատեց իր պատմութիւնը :

Պ.

Ելէ՛ք, եղբարք, ոսքի եղէ՛ք,  
Սուր մէջերնիդ առաջ անցեք  
Զրլայ, վախնաք թշնամիկն,  
Օգնութիւն՝ պիսկայ հիւսիսկն :  
Պուլկ, երգ,  
Սլեշի լաւ և յարգանելով մեռ-  
նիլ, բան թէ ամօրով ապրիլ:  
Սերպ, առած :

Երբոր ծերերը գացին, մամս նորէն  
ակսաւ իր պատմութիւնը .

— Ինչպէս արգէն ըսի, նէտա գեգե-  
ցիկ ու շնորհալի աղջիկ մըն էր: Ուս-  
տի զարմանալի չէ, այդպէս իր գեղեց-  
կութեամբ հաճոյ թուեցաւ Թիւրքերին :  
Մէկը ասդին կը քաշէ զայն, ուրիշ մը  
անդին կը քաշէ, երբորդը կը համբու-

բէ, չորրորդը կը համբուրէ. իսկ նա,  
եղկելին, փայտի վայրենիի պէս ան-  
շարժ կը կենայ եւ ոչխարի պէս ասդին  
անդին կը նայի: Մենք գուլայինք, կո-  
ղաշէինք թիւրքերին որ նէտան արձա-  
կեն. իսկ նէտա կը կենար լոիկ — լալ  
անդամ չէր կրնար: Իր երկիղ շատ  
մեծ էր: Հայրիկս աղաներին առջեւ  
ծունկի եկած ոտքերնէն կը համբուրէր  
ու կըսէր. «Աղանե՛ր մի դպչիք աղջկան  
մի քաշէք, վախցէք քիչ մ'ալ Աստուծ-  
մէ. իր մօրը մէկ հատիկն է, այդ թըշ-  
ուառ այրիին միակ միխթարութիւնն  
է:» Նէտաի մայրն ալ կը խոնարհէր  
տաճիկներուն առջեւ ու կաղաչէր  
«Տուէք տղաս, տուէք իմ մէկ հատիկ  
շաւակս. իմ տղաս է նա, որբ է. խըզ  
հացէք իր երիտասարդութեան. կը պա-  
տահիմ աղաներ, աղէտ մը մի բերէք  
լիսին. Աստուծմէ վախցէք, զաւակս

տուէք:» Սակայն թիւրքերը չէին լը-  
սեր անգամ իրենց ուղղուած խօսքերը.  
անոնցմէ մին սկսաւ կոճակները քա-  
կել . . . : Նէտայի մայրը տեսնելով  
այս եղեռնը, գետին ինկաւ մեռելի նը-  
ման իսկ հայրս գարձեալ ծնրադրեց ու  
սկսաւ աղաչել Աստուծոյ. աղաչելուն  
պէս թիւրքերը քահ, յահ խնդացին,  
անոնցմէ մին նէտաի մօրը կից մը զար-  
կաւ ու փայտ մ'ալ հօրս երեսին իջե-  
ցուց . . . : Հայրս գետին ինկաւ ու  
երեսը արիւնով շաղախուեցաւ: Թիւր-  
քերը բռնեցին զայն, ձեռքերը ու ոտ-  
քերը կապեցին ու տակառի նման կը  
գլուորէին: Նէտայի մայրը զուրս տա-  
րին ու բակը նետեցին, իսկ մայրս ի-  
րենց քով պահեցին: Ես երբ տեսայ  
որ զործը երթալավ կը գէնայ, փա-  
խայ ու ամբարին տակ պահարանը պա-  
հուըտեցայ: Թուրքերն չէին նայիր

անգամ ինծի, —ես պէտք չէի իրենց  
ուստի եւ կրնայի պահուըտիլ ու զի-  
տել մեր տունը եղածները։ Ո՞վ, Ած.  
իմ, Ած. իմ։ Երբէք չպիտի մոռնամ ես  
այդ վայրկեանը։ Տէլիպաշիները մայրտ  
կապեցին ու հետը ամեն տեսակ խայ-  
տառակութիւն կընէին։ Իսկ հայրիկը։  
—հայրիկը կը տեսնէր ու չէր կրնար  
իր կինը պաշտպանել։ Զգուանք։

Տէլիպաշիներն իրենց մարդիրէ մին-  
տեղ ոը զրկեցին ու քիչ վերջը մեր  
տունը մտան երէք թրքուհի, . . երկու  
թրքուհի ու մէկ երիտասարդ կին։ Դեռ  
մինչեւ այսօր կը յիշեմ այդ երէք դէմ-  
քերը։ Թրքուհիներն այնպէս հաղուած  
էին, ինչպէս որ կը հագուին թրքու-  
հիները մինչեւ այսօր։ շարվար, ֆէրէ-  
ճէ և գեղին փափուշ մերկ ստքերով։

Պառաւ թրքուհիները տղեզ ու ան-  
շնչէն էին, իսկ երիտասարդը գեղանի,

բայց շատ մնդուրած էր երեսը։ ման-  
կամտրդ թրքուհին խիստ ճոխ հագ-  
ուած էր։ Խնդալով ներա մտան պա-  
ռաւները. լեզունին կը խաղցնէին ու  
մեր թիւրքերին հետ կիյնային։ «Կէ-  
վէնտիի պէս կը խնդայ խօսքը պարապ  
հատուած չէ։ Սյս պառուներ կէվէն-  
տի էին։

—ի՞նչ ըսել է կէվէնտի, մամիկ,  
հարցուցի։ —Կէվէնտի կը կոչուէին  
այն ապականուած կիներ, որ Սուլթա-  
նի զօրքերին ետեւէն կերթային ու կը  
զուարձացնէին զանոնք։ Զե՞մ գիտեր,  
ել կնի տակ ալդ կէվէնտիներէ գարշելի  
րան կա՞յ արդեօք։ Ժանտախաը ասոնց-  
մէ շատ աւելի գեղեցիկ ու շնորհալի  
է։ Եւ այս կիներ մօրմէ՛ ծնած էին։  
ինչո՞ւ Տէր-Աստուած կըստեղծէ այս-  
պիսի կիներ աշխարհի մէջ։

—ի՞նչու կանչեցիր մեզ Հիւսէյին  
Ե

հարցուց պառաւներէն մին նայելով այն  
թիւրքին որ անկիւնը, կրակարանի  
շուրջը կը նստէր։ Այդ թիւրքը չառչ  
էր։ Թրքունիները երբ ներս մտան,  
Տէլիպաշիները կրակարանին շուրջը նս  
տած կը հանգչէին։ Չառչը վառեց իր  
երկոյն ծխամործը. որ սաթէ էր, ոտ-  
քերը խաչաձեւ դրաւ, եւ բերնէն մուխ  
կը հանէր, ճիշդ գնչուների հիւզակէն  
մուխ ելնելուն նման։ Այդ թիւրք՝ թր  
քուհիներուն նայեցաւ հպարտութեամբ  
կամ լաւ եւս է ըսել. թմ, ու թեամբ  
ու ըսաւ. «առէք այդ գեղուհին ու ա-  
զային քովը տարէք։»

Պառաւները Նէտախն նայեցան, ոը պ-  
տեցան ու ետքը նորէն թիւրքի մը  
կողմը դառնալով ըսին. «գեղեցիկ է.  
գուն Հիւսէյին այս աղջիկին համար  
մեծ պարդեւ մը պիտի ստանաս։ Որի  
բաղզը որ բանի ազէկ կը բանի։

— Կը յուսամ թէ աղան չպիտի մոռ-  
նայ զիս, ըսաւ թիւրքը հպարտու-  
թեամբ։

Այդ ատեն պառաւներէն մին գէպի  
Նէտախն գառնալով ըսաւ. «այդ ի՞նչ է,  
աղաւնեակս. ինչո՞ւ կը գողզզաս տե-  
րեւի պէս։ Մի՛ վախնար վասեակս.  
մի՛ երկնչիր. գուն գեղեցիկ ես ու ա-  
զային աչքը պիտի մտնաս։ Նայէ հա-  
ճոյ թուխս, թէ որ կուզես թագուհիի  
պէս ապրիլ։ Աղան քուքլափի պէս պի-  
տի հազցնէ քեզ. . . : Կուլա՞ս, մի՛  
լար, վասեակս, հաւատա ինծի, աղան  
պիտի սիրէ քեզի. . . հայտէ տանինք  
քեզ։

— Մայրիկ, ո՞հ մայրիկ, կը հեծեծէր  
Նէտա, ակուաներին մէջէն։

— Ա՛, ա՛, ա՛, մա՞յրդ կը ցաւիս.  
սիրտդ չի ձգեր թողոււ. թող զայն,  
զաւակս, մի ցաւիր, հոգ մի ըներ։

Երջանիկ եղողն առանց հօր ու մօր  
կրնայ ապրիլ։ Դուն շատ երջանիկ պի-  
տի ըլլաս աղային քով։

Իսկ միւս պառաւը ըսաւ. «Եթէ եր-  
ջանիկ ալ չըլլաս ի՞նչ ընելու է, կերե-  
ւի այդպէս է եղեր ճակատագիրը. մի  
վախնար աղջիկ. Եթէ քիչ մը ապրիս  
կը վարժուիս ու ալ չես զգար վիշտ։  
Միայն նայէ աղային հաճոյ թուիս։  
Մի՛ լար ու մի՛ հակառակիր եթէ եր-  
ջանիկ ըլլալ կուզես։

—Երջանիկ պիտի ըլլայ։ Հէ՛գ աղ-  
ջիկ, վա՛յ քեզի. դառն է քու ճակա-  
տագիրդ, ինչպէս դառն է եւ իմ։ Ա-  
նիծեալ է իմ ճակատագիրը, սիրելի  
զաւակս, ըսաւ երիտասարդ թրքուհին։  
Պուլարերէն լեզուով ու սկսաւ լալ։

—Ի՞նչ կընես, Հայշէ. կուլա՛ս, ա-  
ռաջին պառաւը։

—Ոչինչ, ըսաւ դեռատի թրքուհին։

յիշեցի այն օրը. երբ զիս ալ քաշեցին  
տարին եղբայրներիս ու քոյրերիս ձեռ-  
քէն. յիշեցի այն օրը երբ եւ ես դեռ  
անսեղ զոհ ու անեղծ գառնուկ էի։

—Դուն դանդատ' լու եւ բազդդ անի  
չելու տեղի չունիս։ Եթէ դուն երջա-  
նիկ չես, ուրիշ ո՞վ երջանիկ պիտի  
ըլլայ։ Աղան աշքերին պէս կը սիրէ  
քեզ, ու գուն քու կեավուր չուներին  
համար կուլաս։ Եթէ ես աղային տեղը  
ըլլայի, երեսդ անգամ չէի նայիր։ Ա-  
ղան քեզ իր միւս կիներէն աւելի կը  
սիրէ. ամեն բան քու կամքիդ համե-  
մատ կընէ եւ դուն դեռ թշուառ եմ  
կըսես։ Աղէկ գիտեմ որ աղան առաջ  
քեզ չհարցուցած բան մը չըներ։ Աւելի  
ի՞նչ կուզես։ Երբ աղան հարէմը նոր  
կին մը առնէ, առաջ քեզի կը զրկէ  
նայելու։ Դուն իր հարէմին մէջ ամեն  
բան ես։ Բայց դուք կեավուրներդ ըը

նաւ զո՞ւ չէք. մարդ ձեզի սիրտն ալ  
տալսւ ըլլայ, դուք զարձեալ պէտք  
եզածին պէս չէք ըլլար: Եթէ ես քու  
տեղդ ըլլայի, ասուլիբն երկինքէն կի-  
ջեցնէի բայց դու կը նստիս ու կը հա-  
ռաջիս: Արդեօք աղայէն կուզես որ ա-  
ւելի՞ տայ. երբ արդէն ամեն ինչ տը-  
ւած է քեզ:

— Ես բան մը չեմ ուզեր, ըստ նո-  
րատի կինը թրքերէն ու հառաջեց. —  
Ծանր կուգայ սրտիս, անոր համար կը  
մրմում»: Քիչ մը ետքը նորէն մեր  
կողմը դառնալով ըստ Պուլկարերէն.  
— Կը հասկնա՞ն միթէ այս ապական-  
ուած կիներ թէ ինչ կը ծանրանայ սըր  
տիս վրայ: Անիծեալ եռապատիկ անի  
ծեալ ըլլան այս ծերեր: Զղուելի են  
այս ծախուած ու գարշահոտ հոգիներ:  
զզուելի են այս պիղծ սիրտեր, ան-  
սրբտ ու անհոգի իմեր ու խլէզներ,

ամբարիչտ Յուզաներ: Ասոնք չեն կըբ-  
նար հասկնալ զիս: Ո՞չ քանի՛ անմեզ  
հոգիներ կորսւսած էք, զարշելի ծերեր  
կտոր մը հաց ու աման մը բիլաւ ըս-  
տանալու համար այդ բռնաւորէն, քա-  
նի թշուառ երախաներ կերած էք ա-  
նիծեալների անիծեալներ: Ո՞հ, եթէ ես  
զօրութիւն ունենայի կաղաչէի երկրին  
որ պայթի, կաղաչէի զժոխքին բաց-  
ուի ու կլէ այս ցած ու զզուելի ա-  
րարածները: Ասծ. իմ, սուրբ Միքա-  
յէլ հրեշտակապետ, հանէ դանակդ ու  
ձեղքէ այս արիւնախանձ անասուննե-  
րի փորերը, մինէ՛ տէգդ անոնց կոկոր-  
դը, սպաննէ եւ այս թշուառ ազջի-  
կին դոնէ հոգին փրկուի: Ո՞հ, անբազդ  
աղջիկ, աղօթէ Աստուծոյ, որ զըկէ իր  
հրեշտակը ու հոգիդ առնէ. որովհետեւ  
վերջը վայ քու մարմնիդ: Տես որի'  
կմ նմանած. նայէ դէմքիս ու զզուէ:

Սպաննէ ինքզինքդ, գետը նետուէ՛,  
ըսէ անոնց որ ողջ ողջ այրեն քեզ,  
այլ մի տար անձդ անոնց պիղծ ձեռ-  
քը:

Թրքուհին նորէն սկսաւ լալ ու ձեռ-  
քերովը զլուխը կը ծեծէր: Յետոյ դէ-  
պի հայրիկս գառնալով ըսաւ. «Դո՞ւն  
ես անոր հայրը: Եթէ հայրն ես, կը  
հարցնեմ քեզի. ինչո՞ւ ծնար զայն երբ  
չես կրնար ազատել այս անիծեալ գա-  
զաների ճիրաններէն: Եթէ վստահ  
չես զօրութեանդ վրայ, աղօթէ՛ Աստու-  
ծոյ որ սպաննէ զայն ու թող չը տայ  
որ հոգին կորսուի: Եթէ անոր հայրն  
ես եւ եթէ բարի սիրտ ււնիս, գուն  
ինքդ պէտք է սպաննես զայն: Սպան-  
նէ՛ շուտով. հոգին ազատելու համար  
պէտք չէ որ ցաւ իս մարմինը, Աստուած  
կը ներէ քեզի: Բայց կապած են քեզ:  
Թող չեն տար որ վերջին հրաժեշտը

տաս անոր, թող չեն տար որ վերջին  
անգամ համբուրես: Ա.ծ. իմ, Ա.ծ. իմ:  
Մայրը կը պառկի կիսամեռ, հայրը կա-  
պուած, մամը կը զլուրի բակը, իսկ  
իրենց զաւակը կը յափշտակեն ու օտա-  
րի տուն կը տանին, որ հետը խաղայ  
ամենէն զեղիս թիւրքը, . . . : Համ-  
բուրէ հայրդ, գրկէ մայրդ ու ներէ ա-  
նոնց, բրագէսզի անոնք ալ ներեն քե-  
զի, ըսաւ նէտախն:

— Անիկա անոնց զաւակը չէ, ըսի  
զլուխս պահարանէն դուրս հանելով. —  
հայրիկս անոր մօրեղբայրն է: Բայց  
մէկը չիլսեց զիս ու ես նորէն իմ թա-  
գստոցս պահուըտեցայ:

— Առէք աղջիկն ու զացէք. բարեւ  
ըրէք աղային, ըսաւ կարմրաշալվար  
թիւրքը ու սկսաւ նորէն չիբուխը ծը-  
խել:

— Ել, մայր ել ու վերջին անգամ

զրկէ զաւակդ։ Քանիմը արցունք թաւ-  
փէ երեսին, ու այդ արցունքը թող  
թոյն ըլլայ, թող ծաղկախտ ըլլայ, որ  
ամենէն գեղեցիկ գէմքերն իսկ կաւրէ։  
Ես ինձի համար ալ կը փափաքիմ նոյ-  
նը։ Ես բարի ու երջանիկ ծնողներէ  
ծնայ, զիս կը սիրէին ու կը գուրզու-  
րային վրաս, եւ անոնց մէկ հաաիկ  
զաւակն էի . . . Արբ մնացի. Աստծ։  
ինչո՞ւ կապրիմ»։ Եւ հեղեղի պէս ար-  
տասուք կը հոսէր խեղճ կնոջ աչքե-  
րէն։

— Հայտէ երթանք, ըստ պառաւնե-  
րէն մին ու Նէտաի ձեռքէն բռնեց։

Նէտա սկս ու լալ, կամ լաւ եւս է  
ըսել մռնչել, եւ իր այս կոծ այնքան  
կսկծագին էր որ սթափեցուց թէ իր  
մայրը եւ թէ իմ մայրս։ Ներս մտու  
մայրը ու առջին անդին կը տատանէրու  
իսկ զլիսէն դեռ արիւն կը հոսէր։ Նէ-

տա մայրը տեսնելով զոչեց. «Մայրիկ,  
մայրիկ ինչո՞ւ ծնար զիս, ինչո՞ւ միծ-  
ցուցիր, ինչո՞ւ կերակրեցիր, ինչո՞ւ  
իմ տեղս կապոյտ քար մը չծնար։ Ո՞հ  
մայրիկ ո՞ւ կը տանին զիս այս զա-  
գաններ։

— Տարէք զայն, զռոաց թիւրքը։

— Հայտէ, ըստ կէվէնտիներէ մին,  
ու քաշկոտեց իր զոհը։

— Մնաս բարով մայրիկ ներէ ինձին  
ու աղօթէ Աստուծոյ հոգիիս համար։  
Համբուրէ եղբայրս ըստւ Նէտա ու գե-  
տին ինկաւ նուտղած։

Նէտայի մայրը զրկեց զաւակը ու  
սկսաւ համբուրել զայն, իր արիւնաշա-  
գախ բերնով։ Տէ՛ր իմ. այդ ինչ լաց  
էր։ Ամբողջ տունը ցնցուեցաւ այդ կո-  
ծէն. «Նէտա, զաւակս, Նէտա հրեշ-  
տակս» կըսէր միայն եւ ուրիշ բան մը  
չէր կրնար արտառանել։ — Աստուծ

մեր թշնամիներին անդամ ասանկ բա-  
ներ քաշել չտայ:

Երիտասարդ թրքուհին գէպի կար-  
միր թիւրքը դառնալով ըստւ. — Քա-  
կեցէք այս մարդը ու թող տուէք որ  
պատուի վերջին անդամ զաւկին հետ  
Քակեցէք ձեռքերը:

— Քակելու չի գար, ինչու որ խե-  
լօք չկենար. թող քիչ մը տանջուի,  
ըստւ թիւրքը:

— Քակէ կըսեմ կոր, քեզի . . . ե-  
թէ չի քակես պիտի գանգատիմ աղա-  
յին: զուն շատ լաւ գիտես թէ ո՞վ եմ  
ես:

Ծերերը այս միջոցին գարձեալ զար-  
կին դուռը եւ մամս պահ մը ընդհատեց  
պատմութիւնը:

« Թիւրքերը վախցան, շարունակեց  
մամս, ու քակեցին հայրիկա: Երբ ոտ-  
քի ելաւ նորէն կարմրաշալվար անիծ-

եալ թիւրքին առջեւ ջոքելով՝ բոլոր  
ուժովը պոռաց. «Աղա վախցիր Աս-  
տուծմէ ու տղան իր մօրը վերադար-  
ձուր:

— Հոէ՛, կեավուր, ըստւ, եւ ունե-  
լիով հօրս գլխին զարկաւ: Կէվէնտի-  
ները քահ քահ կը խնդային:

— Ո՞հ, Աստուած, Աստուած, ա՛յ  
տառ կարելի չէ համբերել, ըստւ Նէ-  
տայի մայրը եւ ատելութեամբ թիւր-  
քերին նայեցաւ. «Դուք թագաւորի  
զօ՞րքն էք. թագաւորի զօրքը չէք:  
Դուք շուներ էք եղեր: Թագաւորի իր  
բայցան պաշտպանելու համար դրկած է  
ձեզ. իսկ դուք Քոճալիներդ գերազան-  
ցեցիք ձեր անգթութեամբ: Իրա՞ւ կու-  
զէք տղաս առնել. իմ զաւակս է ան,  
կըսեմ ձեզի: Արդեօք ձեր թագաւորն  
ալ ձեզն կը նմանի՞, եթէ ձեզի կը  
նմանի. կրնաք ուզածնիդ ընել: Լզըր-

ճուք էք դուք եւ ոչ թէ զօրք։ Յգնեցէք ինծի, օգնեցէք աղաս աղտանելաւ։ եթէ ունիք հոգի ու սիրտ բառը հօրառ մօրս։ Անոնք զաւակս յափշտակել կուղեն, զոր ես այնքան նեղութեամբ ծնած ու մեծցուցած եմ։ Ո՞ւր է ասկէ վերջը Աստուած։ Եթէ հիմա չօգնէ ինծի, ես ա՛լ բնաւ չպիտի ու զեմ՝ անոր օգնութիւնը։

— Սոէք աղջիկն ու սղային քովարէք, ըստ Թիւրքը զայրացած։

— Հայտէ, առէք աղաս, եթէ կը համարձակիք, ըստ Նէտայի մայրը ու գրկեց աղջիկը։ Աչքերը կը շողային երկու աղամանդիպէս, մոլեզին առիւծի կը նմանէր։ «Դազանհեր» գոչից, միթէ չէք հասկնար որ ես անոր մայրն եմ։ Գիտէք ինչ ըսել է աղայ ունենալը, արիւնախանձ գայլեր, միթէ դուք չէք ապրած ձեր աղոց մէջ, մի-

թէ ձեր սրտեր կտոր կտոր չեն ըլլար, երբ տանջեն ձեր երախաներ, անիծեալ ըլլաք, երբէք զաւակի երես չի տեսնաք . . .

— Սոէք աղջիկը, գոռաց Թիւրքը ահազնալուր ու ոտքի ցատկեց։ Քիչ վերջը Նէտափ մայրը գետին գլորեցաւ, որովհետեւ կրկին անգամ զարկին գրլիին։

Նէտան առին ու հետերնին տարին իսկ հայրիկս տնոր ետեւէն գնաց աղային պաղատելոււ Ես դարձեալ պահարտնին մէջ պահու ըտեցայ։ Թիւրքերը սկսան մայրիկիս դպչիլ ու կից զարնել Նէտափ մօրը, որ գետին կը գլուռէր կիսամեռ։ Թիւրքերէն մին կոշիկովը խեղձին գլուխը չախչախնեց, իսկ միւս թիւրքերը կը նայէին ու կը խընլային։ Ինչե՞ր չըրին այդ անիծեալ Տէխալշիները մօրս ու Նէտափ մօրը։ Ունելին կը կարմրցնէին ու ետքը Նէտափ

մօր բնեանը կը խօթէին։ Տէ՛ր գուն  
միայն գիտես ինչ տառապանք քաշած  
ենք. բայց կը լսես ու կը պահուըտիս։  
Հէտ հօրաքուր հէտ նէտա . . .  
Մամս սկսաւ լսու.

— Ի՞նչ եղաւ վերջը մամիկ, հարցու-  
ցի. զես պատմէ։

— Ուրիշ անգամ, որդի, ուրիշ ան-  
գամ կը պատմեմ քեզի։ Հիմա քննանա-  
լու ենք, ուշ է ատենը. վազը կանուխ  
ելլալու է, եկեղեցի երթաղու ու պա-  
քերնիս աւրելու է — Ծնունդ է։ Հի-  
մա գնայ պառկէ։ Եւ Մամս եղաւ զը-  
նաց հանդստանալու։ Ինձմէ զատ, հայ-  
րս, մայրս ու եղբայրս ալ մտիկ կը նէին  
մամիս՝ ու շողբաւթեամբ. մայրիկս կու-  
լար։ Այդպէս է եղեր մեր կեանք քա-  
նի մը տարիներ առաջ այսպէս է եւ  
այսօր։

Ե

Քարաւաղյիֆ. Սերսի օգնութեան  
Ալրախութեամբ պիտի փորիան.  
Եւ հիւսիսէն Մոսկվները  
Անմիջապէս պիտի երեւան։  
Պուլկ. երգ։

Ծնունդին երկրո՞րդ թէ երրորդ օրն  
էր, լաւ չեմ յիշեր, Մամիս հետ փո-  
ղոց ելանք ու դրան առջեւ աթոռակի  
վրայ նստանք։ Կը նստէինք ու արե-  
ւի ճառագայթներով կը ջեռնո ինք։  
Մեր զեղը Սթարա Բյանինաի գագա-  
թը կը գտնուի, ուստի եւ ձեռնը շատ  
ցուրա կը լլայ։ Անանկ ձմեռներ ալ կը  
պատռնին որ ատեն որ զետր կը սառի,  
եւ այս ցուրտը կը տեւ է ամբողջ երեք  
ամիս։ Մեծ աղաները կոստնուն, ձեռ-  
քերնուն կը փշին, ընկոյզ կը խաղան,  
կամ ձեռքով իրար կը ծեծեն։ Իսկ ա-  
ւելի պղտիները ձիւների մէջ կը գլո-  
րին, կը խնդան ու կը պոռան իրենց  
բոլոր կոկորդէն։ Մասոյցը հայելիի նը-  
ու

ման կը շողայ գետին վրայ ։ Կովերը  
կանգ կառնուն փողոցների մէջ, կը  
տաքնան արեւի տակ, կորոճան ու կը  
լզեն իրենց վտիտ սզները ։ Հովիւը իր  
բրգեղ ոչխարհները կառաջնորդէ գէպի  
այն տեղը ուրկէ հովն ու արեւը  
մաքրած են ձիւնը, մեռած խոտի ստ-  
ռած արմատիկներ կրծելու համար ։  
Հնդկանի իր կարմիր զլսավը ու իր  
պարզած թեւերսավն ու պոչովը, Տօս-  
քաթցի թիւրքի նման, կը ճեմէ իր  
հարեմին մէջտեղ ու կը գլուխ ։ Սագե-  
րըն ու բաղերը ազբակոյտներու վրայ  
կը կենան, ու կը մրափեն ։ Հաւերը  
պատերսւն տակ հողը կը պառեն ու  
քնացած որդեր կը վինտուեն ։ աքաղա-  
ղը ցանկազատին վրայ ելած է ու կար  
ձահէ իր երկար «կուկու լիկուն» ։

Φορησε ρινια ωφοτεωδη ήν ψυτεύθη  
από την πολιτεία μεταξύ της ομοιότητος και της αντίθετης στάσης.  
Οι πολιτικοί που επέβαλαν την απόρριψη της ιδέας της Ανατολικής Ελλάδας, ήταν οι πρωτεργάτες της πολιτικής της Κοινωνίας της Ανατολικής Ελλάδας, η οποία θεωρούνταν από την πολιτική παράδοσης ότι ήταν ανατολική Ελλάδα.

կար, ոչ մի նորատի Պուլկարսւհի կրա-  
նայ ապրի լ։ Նեզութիւն, հարստահա-  
րութիւն, որին նախառն արքցունք ու  
արիւնոտ քրտինք կը տիրէ ամեն տեղ  
ու պարը դուրձեալ կարեւսր տեղ մը  
պիտի բռնէ։ Գիտէ՞ք սր մենք շատ  
պարագաների մէջ անասունների կը  
նմանինք։ Երբ խոզի մը խօսկորը յա-  
փշտակէք, նա կը հալածէ ձեզ կը խան  
է ու կը խածնէ, ոյլ երբ անոր ձազը  
սպանէք նա կը հանգարտի կը մոռնայ  
իր տղան եւ վերստին հլու եւ հնա-  
զ սնդ կը դառնայ։ Ես կը մտածեմ թէ  
երբ մարդ իր թշնամիներէ վրէժ լու-  
ծել չուզէր, ան՝ մարդ չէ։

Հաճոյք ու զուածութիւն կըզգայ  
մարդ երբ նայի Պուլկար երիտասարդ  
ներին. սիրելի է իրեն զիտել սլաւ-  
եան լեցուն ու բոլորակ դէմքերը, կար-  
միր այտերը, սեւ ու փայլուն ծամե-  
րը, որոնք հիւսու ած են հիւսակներով  
եւ կը ծածանին ուսերին վրայ։ Ի՞նչ  
քաղցր է զիտել այդ սիրունիկ զլուխ-  
ները, որոնք ծածկուած են դեղին,

սպիտակ կամ կարմիր թաշկինակով։  
ի՞նչ հաճոյք է նայիլ ոյն զլիսին որ  
պահուած է կամ գնուած ծաղիկով, ո-  
րովնետեւ ձմեռը պարտէզը բան մը չի  
բու անիր։ Վզին շուրջը կարգով շար-  
ուած են բոստ, մարգարիտ, կապու-  
տակ ապակուլոնք, զեղին զրամներ  
եւ ուրիշ տեսակ մանեակներ։ Աւելի  
հարուստները խոշոր ոսկիներ ալ կը  
կրեն։ Պարեզուը կապոյտ ու երկայն  
կը լինի, լանչանոցն եւ բէշերը կար-  
ուած են մետաքսէ տանթէլներ իսկ  
պարեզօտին տակ, պարեզօտին տակ,  
ապակուլոնքին տակ կը տեսուի,  
բարակ շապիլին մէջէն, ձիւնանման  
ճերմակ կուրծքու, որ մեռելին անգամ  
կրնայ յարութիւն տունել տակ։  
Լանջանոցը զարդարուած է տանթէլ-  
ներով, գոտին շատ անգամ ոսկէզօն  
կը լինի, իսկ կոճակներն արծաթէ  
Պարեզօտին վրայէն կը հագնին չո խո-  
յէ թիկնոց, որ հիւսուած է աղուեսէ  
նիով, սամոյրով, գայլենիով կամ գառ  
նինիով, —ո՛ր տեսակէն որ ունենան

Ոտքերնին կարմիր մուծակներ կամ  
թաշեայ հողաթափներ կը հագնին,  
որոնք անանկ մը բացուած են որ կը  
տեսնուին զոյնզզոյն զուրպաները։ Իսկ  
մանչե՛րը. —Պալքանի մանչերը խոշոր  
բարձր ու երջանիկ են։ Բոլորակ եւ  
առողջ զէմքեր, սեւ պիխեր ու փայ-  
լուն։ Իրենց շաղիկ վզի շուրջ ու  
կուրծքին վրայ բացուած է եւ տառը  
եղբերը մանր ու ձերմակ տանթէլնե-  
րով կարուած են։ Իրենց զլուխը սեւ  
զառնենիէ զլխարկ ունին, բածկոնակ-  
նին մետաքսէ կամ բամբակէ։ Այս բո-  
լորի վրայ կը կրեն կապոյտ չո խայէ  
թիկնոց, որ տակէն հիւսուած է աղ-  
ջիկների ու կիների թիկնոցի նման,  
բայց առանց տանթէլի։ Ծունկերին  
տակ կախուած են կարմիր մետաքսէ  
հանգոյցներ, ու մէջքերնին բարակ  
զօտիով պատած են։ Եւ այսպէս տը-  
զաները կը հաւաքուին փողոցը եւ կայ-  
տանին կը սպասեն։ Այրերը կը կենան  
ծիւափոյտ ի ձեռին եւ կը պատրաս-  
տուին գիտելու։ իսկ կիները ժողո-

ուած են նայելու եւ յիշելու համար  
իրենց երիտասարդութեան տարիները:  
Զիւն ա՛յ վերցած է դաշտէն որ կը  
կոչուի «Օձամայր»։ ահա «կայտածին»  
կուգայ։ Մանչերն ու աղջիկները ձեռք  
ձեռքի կամ իրարի գօտիէ կը բռնեն,  
կիսաշրջան մը կը կազմեն ու պատ-  
րաստ կը կենան։ Կը զարնէ կայտան  
ու կը սկսի պարը։ Մանչերն ու աղ-  
ջիկները կը պարեն երախաների պէս  
եւ թրթեռնակի նման կերպեն։

—Մամիկ, ինչո՞ւ դաշտավայրը 0-  
ձամայր կը կոչուի, հարցուցի ես։

—Միթէ գեռ չօս պատմած քեզի,  
ըսաւ մասս զարմանօք, կարծես թէ կը  
հարցնէի իրեն ով է մայր։

—Չես պատմած։

—Այսուղ ժամանակ մը թագաւորի  
առւն կոյ եղեր, որի մէջ կապրէր  
Պուլկար թագսւորի մը այրին։ Այս  
կինը յօյն էր եւ շատ շար, ինչպէս են  
աշխարհի բոլոր թագուհիները։ Ո.մու-  
սինի մահէն ետք թագուհին խիստ գէշ  
կապրէր եւ ուրուականի մը հետ արու

զաւակ մը կը ծնի։ Այս տղայ այնքան  
չար էր որ մայրն իսկ կը զերազանցէր։  
Այս թագաւորիկ իրենց քովէն անցնող  
ամեն անձի կը հայնոյէր, հանգիստ չէր  
տար ո՛չ ծերերին եւ ոչ մուրացկաննե-  
րին։ Վերջապէս այս տղան սկսաւ իր  
մայրն ալ թշնամանել։ Անգամ մը մայ-  
րը բակը աարած էր զայն, տղան հար-  
ցաւց։ «Արդեօք, մայրիկ, լուսինը կը  
լսէ երբ ես կը նախասեմ քեզ եւ ու-  
րիշ մարդիկ։» Այդ միջացին Լուսինը  
գետնի մօտէն կերթար —ձեռքով իսկ  
մարդ կրնար հասնիլ եւ բռնել։ Լու-  
սինն երբեմն բոլորովին գետնին վրա-  
էն կերթար։ «Թո՛ղ լսէ, կըոչ մայրը,  
ի՞նչ հոգ քեզի լուսինէն։» —Բայց ե-  
թէ սրգողի մեզի կըսէ թագաւորիկը։  
— Թո՛ղ սրգողի, կըսէ մայրը։ Այս մի-  
ջոցին Լուսինը անոնց քովէն կանց-  
նէր, անոնց խօսածը կը լսէ ու կըսէ.  
«Ա՛ն զզուելի արարածներ, ա՛ն ձեզի  
անիծեալ արարածներ։ Աստուած եր-  
բէք բարիք չտայ ձեզի։ Թող ասկէ  
վերջ ամեն մարդ փախչի ձենէ ու ատէ

ձեզ, ուրուսկանի եւ օձերին պէս։»  
 Եւ Հոսինը կանցնի կերթայ։ Չարա-  
 սիրտ այրի թագուհին ուզեց Լուսինէն  
 վրէժ լուծել զինք շնիձելուն համար,  
 եւ յարմար ատենի կրտասէր։ Անգամ  
 մը լուսինը երկրի մօտէն կանցնէր.  
 Եթագուհիի տան առջեւ կու դայ կը կե-  
 նայ։ Երբար թագուհին կը տեսնէ Լու-  
 սինը, աղտոտ լութ մը կառնէ ու կը  
 սածկէ գյուն։ Սյու ատենէն ի վեր Լու-  
 սինն այնքան վեր կը բարձրանայ ինչ  
 պէս սցոր կը տեսնենք եւ կանիծէ  
 թագուհին որ օձ ինի։ Օձերն ալ այն  
 ատենէն երեւան եկեր են։ Մայրն ու  
 սրդին միասին կապրէին ուրիշ օձեր  
 ալ ծներ են ու շատ մարդիկ կերեր են։  
 Ասոնք ամրող աշխարհը պիտի ուտէ-  
 ին. բայց Ա. Գէորգ կը սպաննէ մայ-  
 րը ու Սուրբ Թորոս որդին։ Հիմա եր-  
 բը ու Սուրբ Թորոս որդին։ Հիմա եր-  
 բիս վրայ գտնուազ օձերը անոնց թոռ-  
 ներն են։ Անա թէ ինչու այս տեղը  
 օձամայր կը կոչուի. հոս ծնած են ա-  
 ռաջին օձերը։

— Բայց ի՞նչ եղաւ Նէտան, մատիկ,  
 հարցուցի։

— Եթէ խելօք նստիս եւ եթէ ազա-  
 ներին քով չերթառ ձևնի վրայ զրո-  
 բելու, կը պատմեմ քեզի, ըստ մա-  
 մբ։

— Զպիտի զլորիմ ձիւնի վրայ, զուն  
 միայն ինձի պատմէ, ես խելօք կը կհ-  
 նամ։

— Եթէ այսպէս է մտիկ ըրէ։ Նէ-  
 տա մեծ նեղութիւններ կրեց, նա հի-  
 մա երկինքն է։

## Ե.

Մինչ պզիկ և վիշապը,  
 Եկէ՛վ շուտով հաւատուինք։  
 Ոտով ջարեկնի զլուխը,  
 Ու վերջապէս ազատուինք։  
 Պուլկ. երգ։

Մամա պահ մը լսեց, զլուխը շարժե  
 ու սկսաւ պատմել այսպէս։

— Անա՛, ըստւ, ինչ պատմեց ինձ  
 այս մտսին ծերունի Մլատէն, ինչ

որ Նէտան անոր տունը տարեր էին,  
ուր կը բնակէր նաեւ աղան. հայրս  
Նէտաի ետեւէն կերթար. ճամբան դի-  
մացը կելլէ Տրակոյա:

— Ի՞նչ կընես Սթոյքօ ջան, ո՞ւր  
կելթաս, հարցուց Տրակոյա զուարթ  
դէմքով:

— Միթէ զուն գես չեռ գիտեր պա-  
տահածը, հարցուց հայրս:

— Ի՞նչ է պատահեր. ես բան մը չի-  
մացայ, կըսէ Տրակոյա:

— Տէլիպաշիները առին քու քոյրդ  
Նէտան եւ աղային տունը տարին. ա-  
հա ինչ է պատահեր:

— Ո՞ւր է նա, ո՞ւր է, ըսէ, Սթոյ-  
քօ որի՞ տունն է աղան, զոչեց Տրա-  
կոյա ու սկսաւ լալ:

— Չե՞ս տ' սներ. կը տեմնե՞ս այն կ  
կիները ու այն երկու թիւրքերը, ո-  
րոնք դէպի Մլատէնի տունը կերթան,  
Այդ չորս կիներէն մին քու քոյրդ է.  
երկուքը կէվէնտի. եւ չորլորդը աղա-  
ին կինը. աղային կինը բարեսիրտ է  
որովհետեւ քրիստոնեայ է, բայց ի՞նչ

կրնայ ընել, երբ ինքն ալ անհաւատ-  
ների ձեռքն ինկած է: Անոնք առին:

Տրակոյա ա՛լ ականջ չգրաւ հօրս խօս  
քերին: Կը վազէ, կը հասնի թրքու-  
հիներին եւ անոնց առջեւ կը կենայ:  
Հայրս անոր ետեւէն կերթար: Տրա-  
կոյա կը գրկէ իր քոյրը ու կը սկսի  
լալ ու պոռալ: «Ես չեմ տար զայն,  
ձեւ ձեռքը չեմ թողուր, ես հոս պիտի  
մեռնիմ զայն ալ պիտի սպաննեմ, այլ  
չպիտի ձգեմ սր անպատաւէք զայն:  
Չեմ ձգեր. թող տուէք քոյրս» կըսէր  
պառաւներին, որոնք Նէտաի ձեռքէն  
բոնած կը տանէին:

— Ի՞նչպէս կը համարձակիս, անհա-  
տարիմ շուն: աղային հարէմը ան-  
պատուել: Ի՞նչպէս կը համարձակիս  
թիւրք կիների աչքերին նայիլ. Ի՞նչ-  
պէս կը համարձակիս զրկել աղային  
զտաընը ու անոր աղախիններուն հայհո-  
յել. ըսաւ պառաւներէն մին, կորիր  
որկէ թէ ոչ կաղամքի նման գլուխդ  
կը գլաւորի հիմա:

— Կորի՛ր սըկէ. թէ ոչ շան պէս

տեւէն քաշել կուզէր, Տրակոյա զաւա-  
զանով մը ոտքին զարկաւ ու յափշտա-  
կեց քոյրս։ Տէլիպաշիները հրացաննե-  
րը գետին կը ձգեն, Տրակոյա վրայ  
յարձակելու ու Նէտան անոր ձեռքէն  
աւնելու համար, բայց հայրիկո այդ  
հրացաններէ մէկը կառնէ եւ փողէն  
բռնելով կըսկսի Տրակոյակ օդներ։ Մեծ  
ժխոր կը բարձրանայ։ Տուներէն բազ-  
մաթիւ Տէլիպաշիներ կերին, բայց  
Տրակոյա ա՛լ հեռաւ էր, Նէտան անոր  
ետեւէն փախած էր։ Հայրս կը բռնեն  
կը կապեն ու աղային մօտ կը տանին,  
Աղան տեղեկութիւն չունէր եղածէն եւ  
կը հարցնէ թրքունիներին ու Տէլի-  
պաշիներին։ «Ինչո՞ւ բերեր էք այ-  
շունը»։ Յետոյ գէպի հայրա գառնալով  
կըոէ. «Էէ՛յ կեավուր, ի՞նչ ըրիր, ին-  
չո՞ւ բերին քեզ հոս»։

— Յանցաւոր ևմ, աղա, յանցաւոր  
ևմ, ըսաւ հայրս։ Ներէ՛ ինծի աղա  
ներէ. բարի եղիք արդարասէր եղիք  
— Լոէ՛, կեավուր, գոչեց պառաւնե-  
րէն մին, որ կը կոչուէր «հարէմի պե-

ցիցի վրայ կը նստիս. Ըսաւ միւս պա-  
ռաւը։

— Մի կոռիր այս գաղաններին հետ  
ըսաւ մանկահասակ կինը. ասոնք քեզ  
պիտի խածնեն, թող քոյրդ ու չուտով  
մը զլուխող աղատէ. կւանքդ վրայ պիտի  
տաս առանց զայն փրկել կարենալու.  
թող զայն Աստուծոյ. նա պիտի մատ-  
ծէ մեր հոգիին համար։ Ամեն ինչ Աս-  
տուծոյ ձգէ եւ ազօթէ մեղի համար։

— Զպիտի թողում զայն, մէկու մը  
չեմ տար, նա իմ քոյրս է։ Սուլթանն  
անդամ գայ, անոր ալ չեմ տար։ Յըր-  
տ եցէք ասկէ, անիծիալ ճիւազներ, ա-  
նունս Տրակոյա չըլլայ. եթէ զլուխնիդ  
չժոխչախեմ, ըսաւ պառաւներին ու  
անոնց վրայ յարձակեցաւ։

Երիտասարդ թրքունին կըսէր որ  
փախչի. կաղազէր որ ձգէ Նէտան ու  
զլուխն աղատէ. բայց նո մէկուն մը-  
տիկ չէր լներ. «Փախի՛ր, փախի՛ր,  
կըսէր, թէ ոչ վայ քեզի։» Տըակոյա  
կըսէր, թէ ոչ վայ քեզի։ Տըակոյա  
քոյրը կը բռնէր ու թող չէր տար։ Եր-  
բոր պառաւներին մէկը Նէտան իր ե-

ար։ Տէլիպաշիները սեւ ամորթ հաարօն չէին բռներ։ «Դուն ձեռք վերցուցիր աղային հարէմին, հայոյեցիր մեր Աստուծոյն, զուն պէտք է կախուիս։ Յետոյ աղային կողմը դառնալով ըսաւ։ «Աղա՛ նա մեր Հայէի ձեռքին զարկաւ վարը կիսամեռ կը կենայ, կախէսսա շունը։

Աղային դէմքը փոխուեցաւ. իր կէսքուն աշքերը կը բացուին ու կը շողան, շունչը կը կարի, ձեռքերը կը սկսին գողղզալ եւ իր ալծի մօրուքի ծայրերը վեր վեր կը բարձրանան։ Գըլուխը վեր կառնէ ու կը զոռայ. «Ա՛հ լուխը վեր կառնէ ու կը զոռայ. «Ա՛հ քեղի զարշահոտ շուն։ Ի՞նչպէս համար ձակեցար ձեռք վերցնել տին. իսլամներ ն։ Հէ՛յ, պոռաց կոկորդալիր իր ծառներին ու Տէլիպաշիներին. առէք սեավուր շունը ու հանեցէք մորթը։ Կը լսէ՞ք։

Քանի մը Տէլիպաշիներ հօրս կը մօտենան. կը բռնեն ու կըսեն. — հայտէ յեավուր, եկուր փորձես սո՞ւր են մեր զանակները։»

Այս միջոցին ներս մտաւ երիտասարդ թրքուհին, գետին ինկառ, աղայի ու քերը գրկեց ու ըսաւ ցաւալի ձայնով. «Սպասէ», սպասէ, քիչ մը. լսէ՛ ինչ պիտի ըսեմ քեզի. վերջը ըրէ ինչ որ կուզես կաղաջեմ խնգիրքս լսէ. մտիկ ըրէ եթէ ունիս սիրտ ու Աստուած։

— Ի՞նչ եղար, Հայչէ, ի՞նչ բանի համար կաղաչես. քեզի ալ զարկած չըլլայ այս կեավուրը։ Ել ու ըսէ ինծի ի՞նչ պատահեր է. գոյնդ նետեր է, ըոէ։

— Լսէ ասոնց որ չը տանջեն այս խեղճ մարդը. ըսէ որ սպասին քիչ մը. ես ամեն բան պիտի պատմեմ քեզի, կը պազատիմ հրամայէ որ կենան։

— Դուն անոնց նետ մէկտեղ էիր. հարցուց աղան մատովը պառաւներն ու Տէլիպաշիները ցցունելով։

Մանկահասակ թրքուհին պատմեց աղային բոլոր պատահածները եւ աղաջեց որ նելէ հայրիկիս, որ բարիք ընել ուզած էր։ Երիտասարդ կինը խօսած ժամանակ, թիւրքը կը լոէր ու

շրթունքները կը խածնէր, ու երբ  
պատմութիւնը աւարտեց, պառանե-  
րէն մէկը աղային առջեւ կենալով ը-  
ստւ թէ Հայշէ կեալու բները կը պաշտ  
պանէ, թէ նա Խսա-Բէյզամպէրին հւ  
կեալու բներու Աստուծոյն ազօթած էր  
և կեալուրի մը օդնած էր յափշտակե-  
լու համար այն աղջիկը որ աղայի հա-  
րէմին դարդը պիտի լինէր:

— Ո՞ւր է աղջիկը, գոչեց թիւրքը,  
ու զայրոյթէ կը գողար: Մաիկ ըրէք,  
աղաներ, ըստու Տէլիպաշիներին. գու-  
ցէք գտէք այդ աղջիկը, ինձի բերէք  
զայն կենդանի կամ մեռած: Գտէք  
զայն յափշտակող կեալուրն ալ. . .  
իսկ դուն Հայշէ՛, զիռ անգամ մը իմ  
հարէմիս առանին գործերին մի խառ-  
նուիր: Այսուհետեւ դուն իմ կինս չես,  
այլ ծառաս, գերիս. . .

— Ուզածդ ըրէ ինձի, միայն ներէ  
սա մարդուն ու մի փնտուր աղջիկը,  
ըստւ մանկահասակ կինը:

— Դեռ կը համարձակիս աղաջելու-  
ինձի այդ զզուելի շուներին համար,  
այդ անհաւատ կեալուրներին համար:  
Գուն ա՛լ կինս չես, մանաշունչ քած,  
անհաւատ կեալուր, գոչեց աղտն հւ  
խարտզանով մանկահասակ կնոջ ուսին  
զարկաւ: Դիուատի կինը խարազանը  
բոնելով համբաւրեց:

— Բայց ինչո՞ւ կը ծեծես ինձի: ին-  
չո՞ւ կը հայհոյես եւ ինչո՞ւ դիս անհա-  
ւատ կին ու գարշելի քած կը կոչես:  
Ես քեզ կազաչեմ որ բարիք ընես ու  
ներես տարաբաղդ մարդու մը. իսկ  
դուն կը ծեծես ու կը հայհոյես: Ի՞նչ  
գէշութիւն ըրած եմ քեզի: Հէզ աղջի-  
կի մը օգնեցի որ աղատէ ինքզինքը:  
իսկ դուն կը ծեծես ինձի, կարծես  
աններելի չարիք մը գործեր եմ: Եթէ  
իմ ըրածը մեղք է, դիտցած անունդ  
տուր ինձի: Պատոէ զիս, եթէ գէշու-

թիւն ըրած եմ . . . կըսէր մանկա-  
հասակ կինն ու կուլար:

Աղան սկսաւ քիչ մը աւելի մեղմով  
եւ ա ելի գթով խօսիլ:

—Միթէ քրիստոնեան մարդ է կեա-  
վուր շուն մը սպաննելը մեղք է մի-  
թէ: Այն որ կը պաշտպանէ կեավուր-  
ները, մեծ մեղք բրած կըլլայ, իսկ ան  
որ կը մեռցնէ հոգի կը փրկէ: Աստ-  
աւած սյօպէս ըսած է մեր մարզարէին.

«Գացէք ու ատրածեցէք իմ կամքս:  
Ամեն ինչ որ կը հակառակի, ձեր սը-  
րին տակ պէտք է իյնայ: Այն որ իմ  
խօսքո չի լսէր ու կը վախնայ թշնա-  
միներէն նա պիտի աանջուի դժոխքի  
մէջ: Կը սեռնես հիմայ որ մեծ յան-  
ցանք դործած ես: Ես պէտք էր լա-  
մը պտտմէի քեզ, բայց սիրառ բարի է  
ու քեզ ներել կուզէ: Հայտէ՝ հարէմ-  
լիքս գնա ու պահուլոէ: Վայ՝ քեզի

եթէ ուրիշ անգամ համարձակիս այսօ-  
րուան բրածիդ պէս չարիք մը գործե-  
լու: Օ՞ն գնա . . . : Իսկ թէ ինչ  
պիտի ընեմ այդ չարագործներին. այդ  
իմ գործս է: Հայտէ գնա ու աւելի մի  
բարկացներ ինծի: Երբ որ աղջիկը բե-  
րեն, քեզ կը կանչեմ զուրս ցուցնելու  
համար Շթէ ինչ է տին խլամիների  
պարտականութիւնները:

—Կազմչեմ, աղա', ներէ աս մար-  
դուն, ներէ աս մարդուն ինծի համար,  
Աստուծոյ համար, քու մօրդ համար,  
ամենքի համար ըսաւ դեռատի կինը:

—Դուրս, զուրս պոռաց թիւրքը:

Երիտասարդ կինը գուրս ելաւ:

Հայրիկիս մորթը կը հանեն եւ զա-  
մերով կը գամեն վանդակապատին: Մարմինը, մորթազերծ մալմինը ցիցի  
վրայ նստեցուցին եւ մորթին քով  
կանգնեցին: Խեղճ հայրիկ, ինչ չար-  
չարանք կրած է նա:

—Վերջը ի՞նչ եղաւ մամիկ ըսի և  
անհամբերութեամբ:

Մամս սկսու լալ ես ոլ սկսայ լալ:

—Կեցիր քիչ մը, որդեակ, հանգս-  
տանամ, ըսաւ մամս, բայց քանի մը  
վայրկեան վերջը իր ծիր աչքերով ին-  
ծի նայեցաւ, բազուկովը շոյեց զլուխս  
ու ըսաւ. «Ես կը կարծէի որ հայրդ  
պապին վրէժը պիտի լուծէ, բայց խա-  
քուեցայ: Դուն կտրիձ եզիր. Աստուած  
տայ որ գոնէ դուն վրէժը լուծես:

—Ի՞նչպէս վրէժ լուծեմ, մամիկ:

—Արիւն ընդ արեան, որդի:

## Ե.

Երկար ատեն մնացինք մամիւ հետ  
եւ անձայն կարտառուէինք. Երկար ա-  
տեն մամս վեր վար կը նայէր եւ բան  
մը կը մրմռար. —Կազօթէ՞ր, երկար ա-

տեն կը հասագէր ու բերնէն անէծք  
կարձակէր. թշուա՛ռ կեանք:

—Պատմէ, մամիկ աղաջեցի ես եւ  
աչքերին մէջը նայեցայ:

Մամս արցունքը սրբեց, անգամ մը  
հասացեց ու սկսաւ խօսիլ. «Արգեօք  
կինդանի պիտի մնա՞մ որ աչքերովս  
տեսնեմ թիւրք արեան հոսիլը. բարի  
է Աստուած, մեզի համար ուր»: Մամս  
տիրութեամբ ժպահցաւ: «Տրակայա  
նէտան քաշքելով, շարունակեց, ան-  
տառը կը փախչի եւ հովիւների մօտ  
կը պահուըտի. . . բայց կեցիր առաջ  
ուրիշ բան մը պատմեմ, վերջը նէտան: Մինչեւ  
հետեւեալ օրը պտհորանը քը՝  
նացայ, առտուն կանուխ սրբնցայ,  
տեսնելու համար ի՞նչ կանցաի կը գառ-  
նոյ առնը մէջ: Թիւրքերը նէտայի  
մայրը բակը նետած էին, իսկ մայրը  
զարիթը փակած էին: Տէլիպաշիները

երբ իրենց ձիերին ջուր տալու դացին,  
ես պահարանէն զուրս ելայ եւ գաւի-  
թին գուռը բացի ու մայրս զուրս ե-  
լաւ։ Հէ՛տ մայրիկ ։ երբ մայրս գաւի-  
թէն զուրս ելաւ սկսաւ հարցաքննել  
ինձի։

— Ո՞ւր է հայրդ Լիլա։

— Չեմ գիտեր, ըսի։

— Նէտա եւ մօրաքոյրդ ո՞ւր են։

— Մօրաքոյրս թիւրքերը բակը նետե-  
ցին, իսկ նէտան աղային քով տարին։ Մայրիկ միթէ զուն չը տեսա՞ր տանե-  
լու ատեն։

— Օ՞հ, չեմ յիշեր, որդի, բան մը չեմ  
գիտեր, ըսաւ մայրս եւ սկսաւ լալ։ Դուրս ելանք, մօրաքոյրս ցեխի մէջ  
պառկած էր եւ աչքերը երկինք դար-  
ձուցած։ շուները ձեռքերը կը լիզէին,  
մարմինը կտոր կտոր ըրած էին ու ա-  
րիւնը կը ծծէին։ Նայեցաւ մայրս, նա-

յեցաւ ու ըսաւ տխրութեսմբ, « խեղճ  
կին, ի՞նչ օրերի հասար. ամբողջ կեան  
քիդ մէջ տանջուեցար, իսկ հիմա որ  
պէտք է զոնէ գերեզմանիդ մէջ հան-  
գուանայիր, շուները կուտեն քեզ։  
« Շուներ» կը խմէին արիւնդ երբ կեն-  
դանի էիր, շունե՛ր կուտեն զարձեալ  
անչափեալ մարմինդ ալ։

Դիակը պարտէզը տարինք եւ խո-  
տերին մէջ ծածկուեցանք, որովհետեւ  
թիւրքերը ետ կը դառնային։ Այլ ո՞վ  
պիտի թաղէ մօրաքրոջս գիտեր. սպա-  
սեցինք հօրս, սպասեցինք, իսկ նա  
չէր գար։ Հետեւեալ երեկոյ մայրս ը-  
սաւ, Լիլա գնա զաւակս, նէտելովենց  
տունը եւ անոր բրիչը ուզէ մօրաքրո-  
ջդ գերեզման փորելու համար։»

Կամացուկ մը գացի, զի կըզգուշա-  
նայի որ Տէլիպաշիները չտեսնեն ինձի  
եւ երկու թի ու մէկ բրիչ բերի։ Քա-

նի մը պառաւ կիներ եկան մեղ օդնեւլու : Մինչեւ կէս զիշեր գերեզմանը փորեցինք լմնցուցինք, արշալյսին մէջը նետեցինք դիտկը եւ թաղեցինք առանց աէրտէրի, առանց մուի, առանց ազօթքի եւ առանց խնկի, միայն մայրս խաչակնքեց քրոջը երեսին եւ ըստւ. «Աստուած հոգին լուսաւորէ» : Երբ լմնցուցինք այս տիսուր դորձը, եկաւ ծերունի Մլատէն եւ պատմեց Տէլիպաշիներին հօրս ըրածները եւ այս բարի ու խաղաղ մարզուն բուր քաշածները : Նէտայի եւ ծրակոյաի ի՞նչ ըլլալը մէկը չէր դիտեր. միայն ծերունի Մլատէն ըստւ մեզի որ աղանիր բոլոր Տէլիպաշիները զրկեր է զանոնք փնտոնելու համար :

Քացինք տղոջելու որ հօրս մարմինը տայ որ թաղինք : Մայրս ու ծերունի Մլատէն ինձի ալ հետերնին առին-

ծաժբան գացած ատեննիս ծերունի Մլատէն ինձի կը սովորեցնէր, «Երբոք աղային մօռ երթանք, գուն անոր առջեւ ինկիր, ոտքերը համբուրէ եւ ըսէ, առուր հայրիկս, տուր որ թաղինք» : Բայց թող չտուին մեզի աղային քով երթալու ու մենք եւ զարձանք արտոտուալից աչքիրով :

Հինգ օր անցաւ Տէլիպաշիները մեր գիւղը այրեցին ու զացին : Ծերունի Մլատէնի տունը զացինք հօրս մարմինը առնել թաղելու համար : Աստուած իմ, ի՞նչ սարսափելի կե՛պսրանք էր ստոցած այդ միջոցին հայրս : Այ մարդու չէր նմանիր, այլ սեւցած ու որդոնոտած մարգկային մսի զանգուածի մը : Ես կը մատծէի հէգ հօրս մարմին վըրայ նետուիլ ու զրկիլ բոյց երբ մօռաեցայ երկիւզէս լնկրիեցայ եւ աշքերս մթնեցան : Մայրս գետին ինկաւ կի

աամեռ։ Ծերունի Մլատէն ձեռքէս  
բռնեց տունը տարաւ ու ըսաւ. «Հայտէ  
ներս երթանի աղջիկս, ալ մի նայիր»։

— Ատիկա ի՞նչ է, հարցուցի ծերու-  
նի Մլատինին եւ ուրիշ մարմին մը  
ցուցուցի որ ցիցի վրայ անցուցած է-  
ին եւ հօրս դիակէն աւելի ստրսափե-  
լի էր։

— Բան մը չէ, բան մը չէ, հայտէ  
քալէ, ըսաւ ծերունի Մլատէն եւ ետ  
քաշեց ինծի։ Սենեակ մը մտանք։ Գե-  
տինը կը պառկեր Նէտա եւ ուրիշ կին  
մը. բայց մարմիննին կտրտուած ու  
արիւնոտ էին, Այս երկու մսրմիննե-  
րը սպիտակ կտաւով ծածկուած եւ վը-  
րանին ծաղիկներ ցրուած էր, զսրոնք  
բերած էին մեր գեղի աղջիկներն եւ  
երիտասարդները։ Ես երբ ճանչցայ քոյ-  
րը Նէտան, ցատկեցի եւ գրկեցի. «Նէ-  
տաս, Նէտաս պոռացի. բայց ծերունի

Մլատէն զիս գաւիթը տարու եւ այն  
տեղ գոցեց։ Երեք օր վերջը կին մը  
եկաւ, Քլիսուրա տարաւ զիս եւ հօ-  
րաքրոջա Մլավաին յանձնեց։ Ես կու-  
լայի եւ կազաչէի որ մայրիկիս քով  
տանին զիս. բայց հօրաքոյրս Մլավա  
կըսէր թէ «մայրու Քլիսուրա պիտի գայ  
եւ քեզի հետ պիտի տեսնուի»։ Ամ-  
բողջ հինգ տարիներ անցան եւ ես մին  
ցայ։ Երբ հօրենական տունս դարձայ  
իմացայ որ մայրս ալ գեռ ոյն ատեն  
մեռեր է։

Ահա ի՞նչ պատմեց ծերունի Մլատէն  
մօրս եւ Նէտաի մեռնելու մասին։ Ա-  
զան իր Տէլիպաշիները զրկեր է Նէ-  
տան եւ Տրակոյան փնտոելու. Տէլի-  
պաշիները երկու օր փնտոեր են եւ չեն  
կրցեր զանել աղան զայրացեր, հայ-  
հոյեր, ծեծեր է իր մարդիկը եւ կրկին  
զրկեր է փնտոելու։ Գնչու հի մը կու-

— 108 —

— ԶԵ՞ւ, ես խօսք տուի որ պիտի մեռ  
ցնեմ այդ անհաւաս շունը, եւ պէտք  
է մեղնեմ, ազան եւ հրամացեց կոն-  
չիլ երիտասարդ կինը։ Երիտասարդու-  
նին կուգայ։ — «Ահա բերին քու կեա-  
վուրներդ» ըստ ազան եւ չիբուխովը  
նէտան ու Տրակոյան ցցուց։ «Նստէ  
այստեղ եւ տես ի՞նպէս պիտի տանջիմ  
այս կետվար շունս։ Նստէ Հայշէ եւ  
զիտէ։»

Տրակոյան բակը կը հանեն ու ցիցի  
վրայ կանցունեն, իսկ Նէտան հարէմ  
կը տանին։ Աղան երիտասարդ կնոջ  
ձեռքէն կը բռնէ, բակը եթ տանի ու  
կը ըսէ։ «Քեզի ցուցնել կուգիմ ի՞նչ-  
պէս պէտք է մեռնին բոլոր կեավուր-  
սիրը։ Ահա՝ տես ինչպէս պիտի տան-  
ջաւի քու ընկերդ։» Եւ յիրաւի սոսկա-  
ւ էր Տրակոյափ տանջանքը։ Երեք օր  
ողջ ցիցի վրայ կեցաւ։ Երբոր ե-

րիտասարդ կինը կազէր փախչիլ եւ  
շտեսնել Տրտկոյափ տանջուիլը, աղան  
կը բռնէ ձեռքէն ու կըսէ. «Եթէ չի  
խնդաս ու եթէ ուրախ երդ մը չերգես  
ինծի այստեղ, քեզ ալ ցիցի վրայ կը  
անցունէի քածի նման» Երիտասարդ  
կինը ետին կը գառնայ, խենդի մը  
նման աղային վրայ կը նետուի, գօտի-  
էն: կը խլէ անոր դաշսնը ու անոր փո-  
րը կը ճեղքէ: Աղան իր մարդիկը օգ-  
նութեան կը կանջէ, քայց մինչեւ ա-  
նոնց դալը, մանկահասակ կինը ինք-  
ղինքն ալ կըսպաննէ: Մեծ ազաղակ  
հայնոյանք, ժխոր եւ կոծ կը բաւձրա-  
նայ: Տէլիսպաշիները երիտասարդ կինը  
կը նետեն շուների տռջեւ եւ նէտաին  
քով երթալով անիկու կտոր կտոր կը-  
նեն. . . Տէլիսպաշիները իրենց աղան-  
կը թաղեն թրքական գերեզմաննոց  
ուրիշ մը իրենց առաջնորդ կընտ



